

2013

ՍԻՐԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՈ.ՏԵ.Զ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԴԻՆԱՐԿԱՆ ՀԱՅ ՊՈ.ՏԵ.Զ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԽՈՐ ՀՐԱՄԱ

թ. ՏԱՐԻ 1934



ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐԻՒԱՆԱԳԻՐ



ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ը. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1934-09-08

թիվ 8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա.

Ներկայիս համար մանաւանդ, շատ կը վախճանք որ դադրած ըլլայ այլ ևս իբ արժէքն ունենալէ այն դատումը՝ զոր օտարները, մինչև կէս դար առաջ, կ'ընէին յաճախ մեր մասին, իրեւ կրօնական ժողովուրդ մը մատնանշելով զմեզ:

Այդ կարծիքը, որմէ ամէնքս ալ ախորժ կը զգայինք դեռ այդ երջանիկ օրեւուն, այսօր առ առաւելն իրանայ նշանակել սա իրողութիւնը միայն թէ մեր քաղաքական ինքնութիւնը եւ ընկերային կարդ մը առաւելութիւնները կորսնցնելէ վերջ՝ մենք սկսած ենք ապրիլ կրօնական տարագի մը տակ միայն, մեր դարսուոր զոյութիւնը պատսպարելով եկեղեցական դրութեան մը հովանիին ներքեւ:

Դժուարին չէ սակայն վերահասու ըլլալ թէ, այդ վերջին հանգամանքը իր ճշմարիխ՝ այսինքն իրը իրական ընդունելով հանգերձ — ինչպէս է անտարակոյս — դարձեալ արդարացած չըլլար այդ կոչումը մեր վրայ, որ է ըսել թէ «կրօնական» մակդիրը ստորոգելիի մը հարազատութեամբ ընդիմանուած չ'ըլլար մեր ազգային նկարագիրին, եթէ ուրիշ կերպով իսկապէս արժեցուցած չըլլանք զայն մեր կետնքին մէջ՝ ընդհակառակն իրօնական հանգամանքը զործածած կ'ըլլանք լոկ իրեւ քաղաքական պիտակ, իրը պահպանակ միայն, անոր մէջ՝ այսպէս կամ այնպէս՝ կորուստէ փրկելու համար չմոռցուելիք անցեալի մը վիշտանքները:

Արդ, այլ է տեսել միայն՝ կրօնքի անուան տակ, և այլ՝ ապրիլ կրօնական կեանքով: Առաջինը չորս պատի մէջ փակուած՝ խցուած թանգարանական վիճակ՝ մըն է միայն, մինչ երկրորդը դէպի լայն հորիզոններ բացուող կենսունակութեան զրուականն ունի իր մէջ:

Մանրամասնութեանց չենք հետամտիր հոս, ճշգելու համար թէ ի՞նչ չափով եւ ի՞նչպիսի պայմաններու մէջ կրնանք մեզի վերազրել այդ երկու վիճակներէն մին կամ միւսը, ու կը բաւականուանք դիտել տալով միայն որ եթէ ազգի մը զրականութեան ներկայացուցած ընդհանուր կերպարանքէն կամ նկարագիրէն ներելի է հետեւցնել անոր մէջ ապրուած կեանքին բնութիւնը կամ դիմացիծը, բաւական շուարումի պիտի մատնուէր մեր մատծումը, պատասխանելու համար

սա հարցումին թէ կայ միթէ այսօր մեր մէջ կրօնական կեանք, այդ զաղափարին լայն և լաւաղոյն առումովը:

Մեծ հարցանիշը, նման մեծ ծովերու ժայռուտ ափափաներու ծանծաղուտքին մէջ շարժուկոծող փոսփորափայլ լազարին, պիտի տարուբերուէր իր շուրջը ցանուած կախման կէտերուն մէջ . . .

Թո՞ղ չյիշեցնեն մեզի՝ թիւը հազարաւոր գմբէթներուն, որոնք տակաւին մինչեւ քանի մը տարիներ առաջ կը բարձրանային մեր բնաշխարհին կամ հայաբնակ վայրերու մէջ. ո՞չ ալ անոնց՝ որոնք ամէն տարի ահա դէպի երկինք կը ցցեն իրենց խաչին սլաքը, Ափիւռքի այս կամ այն բեկորներուն վրայ: Մի միայն տաճարներու թիւէն, անոնց հազցուած կրօնական զեղարուեատէն, կամ նոյն իսկ անոնցմէ շատերուն մաշած սեմերէն՝ ուղիղ բանը պիտի չկարենար հետեցնել ճիշդ եղբակացութիւն մը հաւատքի կամ կրօնական կեանքի էութեան մասին: Վասնզի, երբ հարցը հոգեկան է, կամ զուտ զաղափարական բնոյթ ունի՝ թիւերու վիճակազրութիւնը յաճախ կրնայ պատրանքի ենթարկել համոզումը:

Մեր մտածումէն հեռու է անշուշտ ըսել թէ կրօնական կեանքին մէջ մեծ արժէք մը չեն ներկայացներ նուրիբական յարկերը, որոնք հասարակաց երկրպագութեան հաւաքարանն են հաւատացեալներուն, ծէսը՝ որ միստիքական թովչութեամբ մը կը պարուրէ յաճախ հաւատքին տեսնգը, և վերջապէս բարեպաշտութիւնը՝ որ կրօնքի խորհուրդնին բարձրացումն է երկրէ երկինք և ծաւալումը՝ սիրտէ սիրտ: Ոչ, կ'ընդունինք թէ անհրաժեշտ են ասո՞նք ալ, բայց կը պնդենք թէ անհրաժեշտազոյն է բուն հոգեոր կեանքը մանաւանդ. ներքին ոյժի փոխուած հաւատքի այն մաքուր և հզօր շունչը՝ որ անհատները պարկեշտ և բարի կ'ընէ, և ժողովուրդներուն կուտայ՝ առանին, ընկերային և հասարակական կեանքի մէջ ողջախոհ և խաղաղ բարքի քաղցրութիւնը, և իմացական կեանքի մէջ՝ լրջօրէն վիտնամիտ և յառաջադիմական ձգտումներու խոյանքը:

Օրինակի մը պատկերովը բացատրելով մեր միտքը, երբ գեռ նիւթական արտայայտութեանց մէջ է միայն որ կը զզացնէ ինքզինքը, ջերմութեան այն աստիճանն է, որ օ՞ք միայն, կամ, առ առաւելն, ջուրը կը տաքցընէ, և որ իսկապէս կենսատու և արդասաւորող զօրութիւն մը կը դառնայ, երբ զարնանավերջի արեկն պէս կ'իջնէ հողին մէջ, բարոյական կեանքին ներքին խաւերուն մէջ, ուր կը պահուին հոգեկան կեանքին աղբերակները: Այն ատե՛ն է որ կրօնքը ստուգապէս շինիչ զօրութեան մը կը վերածուի, ու կ'արտայայտուի նաև զրականութեան մէջ. զանզի զրականութիւնն է ժողովուրդի մը հոգեկան և բարոյական կեանքին հայելին, անոր ներքին ապրումներուն ցոլացուցիչ տեսարանը. հետեւար, այս արամախունութեամբ, համայնքի մը կեանքին մէջ կրօնական զրականութիւն շլինելէն կարելի է եղբակացնել թէ հոն չկայ նաև կրօնական կեանք, այս զաղափարին խորազոյն հասկցողութեամբը:

Այդ կեանքը, կրօնական այդ կեանքը, լիուլի զոյութիւն ունեցած է մեր մէջ, մեր պատմական զոյութեան նախկին շըջաններուն, քրիստոնէական կրօնի մեր մէջ քարոզուելէն անմիջապէս ետքը, և անկէ վերջը շարունակաբար, երբ գեռ աշխարհի վրայ կը ճանչցուէինք իբրև քաղաքական ազդ ևս: Մեր կրօնքը՝ Աւետարանն՝ էր որ, Եկեղեցւոյ ծոցին մէջ, մեզի կուաար կարգի և կանոնաւորութեան, քաջութեան և կորովի, լոյսի և յառաջդիմութեան, իրաւունքի և նախանձախմնդրութեան, պար-

տականութեան և պատուոյ զգացման, բարոյականի և ընկերականութեան դաստիարակութիւնը. կրօնքն էր խարիսխը մեր քաղաքական և հասարակական կեանքին. և ասիկա՝ ոչ թէ — ինչպէս ճիզ կ'ընեն երեմն ոմանք հաստատելու — որովհետով և աշխարհազրական ծաւալով փոքրիկ ազգ մը եղած ենք սկզբէն, այլ որովհետու մեծ ազգերուն, այսինքն քաղաքական և քաղաքակրթական բարձրագոյն աստիճաններուն վրայ ապրած ժողովուրդներուն կեանքին մէջ եւս կրօնքը եղած է միշտ կենսունակութեան մեծ օրէնքը։ Շօշափելի իրականութիւն մըն է այս՝ ոչ միայն քրիստոնէական այլ նոյն իսկ նախաքրիստոնէական ժամանակներու մարգկութեան համար։ Հին Ասորեստանեայց, Բարելացւոց, Եղիպատացւոց, Հնդիկներու, Զիներու, Ճարմններու, Պարսից, Կայլն, քաղաքական և քաղաքակրթական կեանքը կ'առնուր միշտ իր ոյժը. Հռովմ, որ ի վերջոյ կայսեր աստառածացումին յանդեցուց իշխանութեան հեղինակութիւնը, շուտով պաշտպան կանգնեցաւ նաեւ քրիստոնէութեան եւ պետականացուց զայն, երբ տեսաւ անոր բարոյական անդիմադրելի զօրութիւնը։ Քաղաքակրթուած հին ազգերուն մէջ Յունաստան միայն այդ տեսակէտով չի կրցաւ օգտագործել իր կրօնը, վասնզի շատոնց կորսնցուցած էր ան իր բարոյական արժէքը՝ առասպեկտական միթարանութեան եւ իմաստափրական վերացականութեանց մէջ։ Պէտք չենք տեսներ ակնարկելու նոյն իսկ՝ անհամեմաօրէն բարձր գերին, զոր քրիստոնէական կրօնը կատարեց յետոյ, հետզհետէ, ամբողջ Միջին դարու, Վերածնութեան եւ արդի ժամանակաց շրջաններու պետական եւ ժողովրդական կազմակերպութեանց մէջ, Յիւլանդական, Կարլովինկեան կայսրութեանց օրով, և յետոյ անոնց կոտորակումներէն ձեւացած նոր և մեծ կառավարութեանց վերակազմութեան և ուժեղացման զործին մէջ, մինչև Ամերիկեան մեծագոյն Հասարակապետութիւնը։

Այդ բոլոր ազգերն ու ժողովուրդները, իրենց ամբողջ զոյութեան ընթացքին ծնունդ տուին միշտ կրօնական հսկայ զրականութեանց, որոնք ուղիղ կը համեմատէին իրենց մէջ զոյաւորուած եւ յառաջացած կրօնական կեանքին, աստիճանաչափն ըլլալով նոյն տաեն այլապէս հոյակապ և բազմազիմի այն ընդունակութիւններուն, որոնք հետզհետէ կը յայտնուէին իրենց մէջ՝ հոգեկան, իմացական, բարոյական, զիտական և այլ ուղղութիւններով։

Մինոյն երեսյին է որ պատահեցաւ մեր մէջ. ճիշդ այդ պատճառաւ է որ, ինչպէս ըսմինք, մեր զոյութեան նախազոյն շրջաններուն կրցանք ունենալ կրօնական լեցունկ և առողջ զրականութիւն մը, հարազատ և կենդանի արտայայտութիւնը մեր ազգային և կրօնական զիտակցութեան։ Կրօնական այդ զրականութիւնն էր որ, թէև հետզհետէ շրջանուտ նուազումներով, բայց հինէն ի վեր իր մէջ պահեստի մնացած զօրութեան մը վերբերումներով, շարունակուեցաւ՝ մինչև ներկայէն իրը կէս գար առաջ, այս կամ այն չափով տաքցնելով և ողերելով ազգին բազում կողմերով ինկած ջլատած ներքին կեանքը, ի վերջոյ յանգելու համար այժմեան տիտուր կացութեան, որ եթէ բոլորովին չի մարեց լոյսը և չ'սպառեց զայն մնուցանող կանթեղին իւղը, ցաւազին աստիճանի մը վրայ իջեցուց զայն, առկայծ փալփումի մը վերածելով ամբողջ ազգի մը հոգին պայծառացնող երբեմնի այն զեղեցիկ չահաւորումը։

Իրողութիւն մըն է ասիկա, որուն հակառակը կարելի չէ հաստատել։

Տրտմաղզած հոգւով անշուշտ, բայց անվարան պարտինք յայտարարել թէ այսօր չնւնինք մենք կրօնական զրականութիւն, այդ զաղափարին լուրջ ըմբռնումովը. ու ատիկա մեղի համար կը նշանակէ սա՛ միայն թէ՝ կրօնական կեանքը եթէ հիմուովին չէ զաղրած մեր մէջ, կանգ առած է սակայն անելի մը առջի, ինչ որ զրեթէ նոյն բանն է իրականութեան մէջ:

Երբ կրօնքը կը դադրի խօսուն զօրութիւն մը լինելէ՝ մերինին նման այլապէս տկար ժողովուրդի մը կեանքին մէջ մանաւանդ, ամէն օր անդունդ մըն է որ կը պեղուի հոն. կը փրթին՝ կը խզուին դատումին և տրամախոնումին կապերը, որոնք ամփոփուած լրջութեան մէջ կը պահեն անհատներու և համայնքներու իմացական կեանքը. ազատութեան ազնիւ տենչը կը փոխուի սանձարձակութեան խօլ կիրքի. շուարումի կը մատնուի բարոյականը. կը քայքայուի ամէն ինչ. խելառ հովեր կը սկսին հողմակոծել զինքը ամէն կողմերէ. վանզի պահպանողականութիւնը, ժողովուրդներու զոյութեան ամենէն ամուռ այդ կոռւանը, որ անցնող և զալիք սերունդներն իրարու շաղկապող անվկանդ ոյժն է, կը փշրուի՝ կ'ոչնչանայ, քանի որ կրօնքն է գերազանց այն ազդակը, որ կը զոյաւորէ և իր բնականոն ընթացքին մէջ կը կանոնաւորէ զայն, թոյլ չտալով հանդերձ որ տկուած և յետադիմական զօրութեան մը փոխարկուի անիկա:

Տկար է այսօր մեր մէջ կրօնական զրականութիւնը, վասնզի վատուժած է մեր կրօնական կեանքն ինքնին:

Պէտք է թողուլ իրերը՝ իրենց այդ վիճակին մէջ. ահա հարց մը, սուր ու դժնեայ իննդիր, որուն առջիւն ո՛չ ներելի է և ո՛չ կարելի՝ անտարբեր հոգւով անցնիլ:

* * *

ՀԱՆԱԳՐԻ ԵՒ ՄՏԱԴՐՄՈՒՆ ՅՈՒԹԵՐ

Մենութիւնը վայելելու համար, պէտք է գուրս ելնել ոչ միայն մարդերու ընկերութենէն, այլ տուներու ներսէն: Եթէ կը կարգամ, եթէ կը գրեմ, մինակ չեմ, նոյն իսկ երբ ոչ ոք ըլլայ քովայ կ'ոչկ'ք միայնակ ըլլալ, աչքերնիդ դէպի աստղերը բարձրացուցէք: Երկնային մարմիններէն իշխող ճառագայթները պիտի բարձրացնեն: Ճեր տեսակը գոեհիկ իրերէն զեր ի վեր: Կարելի պիտի ըլլար հաւատալ թէ բափանցկութիւնը տրուած է մինուրատին որպէսզի մարզը, աստղերուն տեսաբանվը: շարունակական յարաբերութեան մէջ ըլլայ վասմին հատ:

* * *

Մենք մեր դէմքը կրնանք տեսնել զայն մեղի ցուացնող ուրիշ մարմինի մը մէջ միայն. միեւնոյն կերպով, որպէսզի մեր հոգին ինքզինքը զգայ ու ճանչնայ, պէտք է որ ուրիշ հօգի մը իրեն հագորդէ անկէ ընդունած իր տակաւորութիւնը: — Ահա թէ ինչո՞ւ համար պիտի հանգուրէինք բոլոր չարիքներուն՝ քան բացարձակ եւ յաւերժական մենութեան մը: Ահա՝ թէ ինչո՞ւ համար պիտի խօյս տայինք բոլոր զիւմական պարտէ զներէն, որոնց մէջ պիտի զանէինք բուլը բշմաւի բաները: բացի մեր նմաններուն ընկերութենէն:

ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒԽԻ ԳՈՐԾԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Դ. ԵՐԿՐՈՐԴ ԵՐԶԱՆ. ՓԻԼԻՊՊԵԱՆ ԿԵՍԱՐԻԱՅՆ
ՄԻՆՉԵՒ ՂԱԶԱՐՈՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

(Եար. Ալին 1934, էջ 171 հ.6)

Յովհ. մ. 22 էն անդին, պատմութիւնը մէկ սատումով կ'անցնի երկու ամիսներու վրայէն և յանկարծ կը փոխազրէ զմեղ նուակտուեաց տօնին, որ Դեկտեմբեր ամսոյ մէջ կը կատարուէր, ի յիշատակ սրբազործութեան տաճարին, զոր պղծած էր Անտիքոս Եպիփան։ Անդէ վերջ Յիսուս Պէրէա կ'երթայ, ու պատմութիւնը կը մտնէ հնագոյն վաւերապիրներու հետ զուգահեռական իր ընթացքին մէջ (Մտթ. ժթ. 1. Մրկ. մ. 1, Պկս. ժթ. 31 և հետ. Յովհ. մ. 40)։ Բայց այս իրազութիւնը մեզ կը տանի արդէն զրուած հարցին։ Ի՞նչպէս յովհաննէսեան բնագրին մէջ մտցնել հիւսել Գալլիայէն ենել երթալը, զոր համատեսականները այնքան հանդիսաւոր կերպով կը պատմեն (Պկս. թ. 51)։ Ի՞նչպէս տեսանք, ասիկա պէտք է պատահած ըլլայ Տաղաւարահարաց տօնէն ետքը, ուրուն սկիզբները Յիսուս տակուին իր ընտանեկան յարկին մէջ կը գտնուէր։ Միւս կողմէ հիւսիսի գաւոտուն վերջնական մեկնումը չի կրնար դրուիլ նաւակտուեաց տօնէն ետքը, երբ Տէրը սակայն Պէրէա քաշուեցաւ, ուր և մնաց այդ տառենէն սկսեալ մինչեւ վերջը։ Ստոյգ թուականը ուրիմն երկութին մէջտեղն է։ Տաղաւարահարացէն ետքը և նաւակատիքէն տուած է որ Տէրը կարճ ատենի մը համար Գալլիա գալով՝ յիտոյ անդէ կը մեկնի ընդ միշտ։ Տեղեկանալով թէ երուսաղէմի մէջ, մէկ կողմէ ժողովուրդը (Յովհ. է. 30, 44, թ. 59) և միւս կողմէ զլսաւորները (է. 32, 45, թ. 34), իր կեանքին դէմ ի՞նչպէս դաւ կը նիւթեն, Յիսուս, չուզելով որ իր գործունէութիւնը ժամանակէն առաջ յանկարծորէն իր վերջաւորութեանը յանդի (Յովհ. թ. 6-8), իր բնակավոյր երկերը կը դառնայ, բայց քիչ յետոյ անմիջապէս մեկ-

նելու համար անդէ։ Գիտէ թէ մօտ է իր ավերցուելուուն ժամը; հաղիւ քանի մը ամիսներ կը բաժնեն զինքը իր չարչարանքի Զատիկէն։ այն ատեն տեղի կ'ունենայ իսպառ մեկնումը, որուն կարեսրութիւնը նշանակուած է երբորդ աւետարանին մէջ, և զոր միւս երկու համատեսականները անշաղդարար կը ցուցնեն։

Եւ սակայն այս ճամբորդութիւնն ալ է արագ ուղեսրութիւն մ'ըլլալէ աւելի, աւետարանչական գործ մըն է գարձեալ, ընդհատուած՝ յերաւսաղէմ բնակութեամբ մը, որուն հետ կապ ունեցող քանի մը պարագաներ իրեւ փակագծի մէջ կը յիշուին, Փրկչին գործունէութեան այս ժամանակաշրջանին ամբողջական չարծուիլ Պուկասու աւետարանին մէջ յառաջ բերուած ըլլալով։ Բայտ այս պատմութեան, Յիսուս, Գալլիան ընդ միշտ թաղած աւտեն, իր գործին նոր ընդարձակում մը կուտայ՝ եօթանասուն և երկուքը զրկելով (Պուկ. մ. 1 և հետ.), մինչդեռ միւս կողմէ անէծքի կ'ենթարկէ Քորազինի և Ենթայիշտայի ըմբռուտ քաղաքները։ Աշխարհային իմաստութեան դէմ հոնելով աւետարանի սկզբունքները, Տէրը կը պնդէ երկրաւոր ինչքերէ հրաժարումին վրայ, զայն ներկայացնելով իրբեւ անհրաժեշտ պայման Աստուծոյ թագաւորութեան մէջ մտնելու (ժթ. 13-34)։ Այդ բախտորոշ ժաման, երբ վերահաս է հանգույցին պարզումը, Քրիստոսի աշակերտները պէտք' է անվերապահօրէն ասորին ի խնդիր յուիտենական գանձին միացն։ այս պատճառաւ, Յիսուս ըստոն կերպով եւ քանից անդամներ խիստ կ'արտայայտուի ափահութեան դէմ (ժթ. 17-21, 33, 34, ժջ. 1-13)։ Ուսուցումներու այս կարգին է որ կը կցուի անգութ հարուստին առակը (ժջ. 19-31), որուն դատապարտութեան պատճառը ոչ թէ անոր հարուստ ըլլալն է, այլ կեանքի վայելքներուն մէջ կարծրացած լինելը, Տէրոջը բարեգթութեան կոչումներուն անլուղ ըլլալու չափ։

Այս ժամանակաշրջանին ալ, փրկութեան վարդապետութիւնը յառաջ կը բերուի մասնաւոր եւ տեղական որ և է սեղմումէ զիրծ ձենի մը տակ։ Նախառէս Գալլիայ մէջ, Յիսուս Աստուծոյ թագաւորութիւնը նկարագրած էր աւելի իրբեւ առ-

տուածպետութեան փթթում մը: Բնտրեալ ժողովսւրդին առանձնաշնորհումները առաջին գիծի վրայ և որոշ ու զբեթէ բացայայտ կերպով կ'երեւէին. Հեթանոսաց փրկութիւնը եթէ հերքուած չէր բայց գէթ ստուերի մէջ թողուած էր: Հիմակ սակայն որ իսրայէլեան անհաւատութիւնը ա՛լ կառկած չի վերցներ, Յիսուս, առանց դարձեալ Հրետներէն բոլորովին հեռանալու, լոյնօրէն կը հրապարակէ Աւետարանին տիեզերականութիւնը: Թրթուուն ձայնով մը կը պատմէ Աստուծոյ սիրոյն հրաշալիքները, որոնք ապստամբ արարածին տառապանքներուն կը պատասխանեն. այսպիսի է տիերական նօթը Դուկասու երեք սքանչելի առակեերուն, կորսուած ոչխարի տռակին՝ որ մեղաւոր մարդուն թշուառ վիճուկը կը ցուցնէ, կորսուած դրամի առակին՝ որ հոգիի մը անհուն արժէքը դուրս կը բերէ, և անառակ որդիին առակին՝ որ անմռուանալի գիծերով կը համառօտէ անկռումի և փրկութեան տռամը:

Փարիսեցիներուն նիւթապաշտութեան գէմ հակագրօրէն՝ Քրիստոս կը պանծացնէ նաև Աստուծոյ թագաւորութեան հռգեռը նկարագիրը աշխարհի մէջ (ԺԷ. 20, 21). բայց այդպէս կ'ընէ յորդորելու համար որ իր աշակերտները արթուն մնան, երբ՝ զոր օրինակ՝ կ'ըսէ անոնց թէ իր թագաւորութիւնը, յանկարծակի պիտի հասնի (ԺԷ. 22-37): Այս նիւթը բնականօրէն կը յիշեցնէ աղօթքը, քանի որ հաւտացեալը միշտ Տէրոջ աղերսելով է որ պիտի կրնայ պարաբատ ըլալ անոր ժամանումին. այս առթիւ Յիսուս, կը յանձնարարէ թէ յարատեռութիւն (ԺԷ. 1-18), թէ խոնարհութիւն (հ. 9-14) իրեւ անհրաժեշտ պայման մեր հայցուածքներուն ընդունելութեան: Մէկ խօսքով, Փրկիչը կը ճառէ բազմազան նիւթերու վրայ, պարզելով իր վարդապետութեան բռլոր հարածութիւնները, վասն զի՞ զինքը մտագրաւող զիտումն է զինել զինքը շրջապատզները վերահաս բաժանումի վրդովումներուն գէմ:

Հանգոյցի պարզումին առիթ՝ կ'ըլլայ իրողութիւն մը, որուն կարեորութիւնը բարձրօրէն կը շեշտէ Յովհաննու պատմքաւծքը: Յիսուս տակաւին Պէրէտ էր (Յովհ. Ժ. 40), երբ լուր առաւ հիւանդութեան մտոին Դակարու, որուն երկու քոյրերը,

Մարթա և Մարիամ, ծանօթ են Դուկասու պատմութեան մէջ ալ (Յովհ. Ժ. 3-5, հմմտ. Դկ. Ժ. 38-42): Յիսուս խկոյն ճամբայ կ'ելինէ, ինչպէս խնդրած էին իր բարեկամները, բայց երբ անսնց քով կը հասնի, Դակարոս մեռած էր արդէն, եւ չորս օրերէ ի վեր գերեզմանուած (Յովհ. Ժ. 4-7, 14-17, 39): Քրիստոս այն տեսն յարութիւն առնել կուտայ անոր, հըրթապարակաւ եւ անսովոր պայմաններու մէջ: Միջադէպը այնպիսի համեմատութիւններ կ'առնէ, որ Հրէից ժողովը կը գումարուի և, շփոթած՝ շլմորած, կ'որոշէ սպաննել զՅիսուս: Այս միջոցը օրինականցնելու համար քաղաքական ամբոստանութեան վրայ կը հիմնուին: Պետերուն կարծիքով, իրենց դատապարտած անձը վտանգուոր խոռվարար մըն է, և հանրային ապահովութիւնը կը պահանջէ որ մէջտեղէն վերցուի անիկո (Ժ. 47-50). գլուզ ամբաւտանեալին անմեղութեան կամ յանցապարտութեան, ատազ չեն զրադիր բնաւ: Յամենայն գէպս, ատինական վճիռը տրուելէ վերջ, ձերբակալութեան հրաման մը ևս կ'արձակուի Պալիլացի մարգարէին գէմ (համարք 53, 57):

Դ. ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ. ՅԻՍՈՒՍԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԸ՝
ԶԱՐՑԱՐԱՆՔԵՆ ԱՌԱՋ

Յիսուս չէր ուզեր, սակայն, որ դադունաբար սպաննեն զինքը՝ ինչպէս արկածուխնդիր մը: Երուսաղէմի մէջ պէտք էր մեռնէր անիկա, ամբողջ ժողովուրդին աշքին առջև, Զատկի հանգիստորութեանց մէջ (հմմտ. Ա. Կորն. Բ. 7.): Վատանզի ժամը մօտենալուն համեմատութեամբ՝ ո՞րքան վճռականութիւն կը ցուցնէ, նոյնքան ալ խօնարհութեամբ կը շարժի ժամանակէն առաջ իր թշնամիններուն ձեսքը շիշնալու համար (հմմտ: Յովհ. Ժ. 18): Աւստի, Եփրայիմ կը քաշուի, Բնթէլի մօտերը, անուպատին սահմաններուն վրայ, որպէսզի հոն անցնէ առնէն առաջուան քանի մը շաբաթները. յետոյ, զալիլիտական կարաւանները կը սկսին հասնիլ, Երիքովի մօտ կ'իջնէ՝ անսնց միանալու համար: Հո՛ս կը զնէ համատեսականներու պատմութիւնը չարչարանքի նոր ազդարարութիւն մը (Մաթ. ի. 17-19, Մրկ. Ժ. 32-34, Դկ. 1-

ԺԲ. 31-34). բայց աշակերտները, բոլորովին զարհուրած, չեն կրնար ըմբռնել այս խօսքերուն իմաստը (Մրկ. Ժ. 32, Պ. կո. ԺԲ. 34): Սա չափը կրնան կաահել թէ հանգոյցին պարզումը կը մօտենայ. արդէն Մեսոպատամ զահակալութեան գաղափարովը լեցուած, անոնք սկսած են զինիլ թէ Աստուծոյ թագաւորութեան մէջ որո՞նք նախաթռո պիտի բազմին (Մտթ. Ի. 20-28, Մրկ. Ժ. 35-45): Այս խօսակցութեանց վրայ, Յիսուս Երիքով կը հասնի՝ մեծ բազմութենէ շրջապատուած. առկէ վերջ կուգայ Զաքէսոի զբուազը (Պ.կո. ԺԹ. 1-10), Քարտիմիոսի բժշկութեան հետ (Մրկ. Ժ. 46-52, Պ.կո. ԺԹ. 35-43, Հմմա. Մտթ. Ի. 29-34), ու քիչ վերջը հանդիսաւոր մուտքը Երուսաղէմ:

Այս վերջին միջադէսը յատակէ չորս պատմութեանց ևս, սա տարբերութեամբ սակայն որ Յովհաննէս անկէ առաջ կը զնէ Բեթանիոյ ճաշը և այս առթիւ կուտայ ժամանակը բական ծանօթութիւն մը, զորս հարի է յիշել (Յովհ. ԺԹ. 1): Զատիկին վեց շարաթ առաջ, այսինքն ուրբաթ իրիկուն, զէսի շարաթամուտին է որ, կ'ըսէ, Յիսուս Ղաղարի աւանը հասաւ. անոր եղած ընդունելութիւնը անհամաձայն չէր օրէնքին պարտազրած անաշխատութեան հետ, քանի որ հրամայած էր որ առաջուց պատրաստուին միայն հարկաւոր կերակութները: Բեթանիոյ այս ճաշը կը յիշեն երկու համատեսականներն ու (Մտթ. Ի. 6-13, Մրկ. ԺԹ. 3-9), որոնք զայն կը զնեն Սիմոն բորստի մը տան մէջ, մինչդեռ Յովհաննէս զանց կ'ընէ այդ մանարամասութիւնները, առանց թէն հերքելու զայն. իրօք աւետարանիչներուն այս առթիւ ունեցած միտ անհամաձայնութիւնը տօնին օրուան մասին է, զոր Մատթէսու և Մարկոս կը կցին Յուղայի կողմէ Հրէից պետերուն մօտ կատարած ձեռնարկին հետ: Յովհաննէսնան ժամանակապրութիւնը նախամեծար պէտք է համարուի ըստ մեր քննական սկզբունքներուն, այնու զի նոյն աւետարանին պատմութիւնը, որ շատ աւելի բնական շունչով մը կը ստացուի, քանի մը սրտազրաւ զիծերու մէջ կուտայ անձնաւորութեանց զիմազձութիւնը: Այս պատմուածքին չնորհիւ է, զոր օրինակ, որ գիտենք անունը Տիւ-

րոջ այնքան անձնուէր այն կնոջ, որ օծեց զայն անուշահոտութիւններով. համար կրանքի սրտառուչ դործողութիւն՝ որուն մէջ Յիսուս իր զերեղմանին ընծայուած պատիւներուն կանխում մը տեսու (Յովհ. ԺԹ. 7):

Այդ շարաթ օրուան վաղորդայնին, կը բարակի, եօթնեկին առաջին օրը, Երուսաղէմ կը մանէ յաղթանակաւ, թաղաւոր հեզ և բարի՝ բազմութեան հրճուանքի եւ ցնծութեան աղազակներէն ըրջապատուած (Մտթ. Ի. 1-11, Մրկ. Թ. 1-10, Պ.կո. ԺԹ. 29-40, Յովհ. ԺԹ. 12-16): Պատուիով բալոր քողերը, անիկա կը զորձէ որպէս աստուածպետական միապետ, որ իրաւու արժանահատոյց տարք կ'ընդունի Խորայէի մէծարանքները (Մտթ. Ի. 15, 16, Պ.կո. ԺԹ. 39, 40): Ռւստի Տէրը ա'լ պատճառ չունէր վախնալու որ մի՛ զուցէ զինքը իրրեւ Երկրաւոր Մեսիս մը համարեն (Հմմա. Յովհ. Պ. 15): ո՞չ ապոքէն պետերը ժողովով որոշած էին չարչարանքով պատճել զինքը. ժողովուրդին ծափողջոյններուն գալով, Յիսուս մէծ կարեւորութիւն չեր ընծայեր այս անցաւոր խանդակառութեան: Բայց չեր ուղեր թողուլ իրենները առանց վերջին կոչի մը, որ նոյն ատեն ըլլար վեհագոյն բողոք մը՝ հաստատող աշխարհի վրայ իր թագաւորութեան իրաւունքներն ու հոգեսոր նկարագիրը: Այսպիսի է ահա, եթէ ընդունուի տաճարէն արտաքսումին համատեսական պատմուածքին հարազատութիւնը (Մտթ. Ի. 12, Մրկ. ԺԹ. 15-17, Պ.կո. ԺԹ. 45, 46) նշանակութիւնը զոր Քրիստոս կուտայ այդ զիպաւածին: Ամէն պարագայի մէջ, կ'իրակի իրիկունը կ'երթայ անցընել Բեթանիա, իր բարեկամներուն քով, ինչպէս զրեթէ ամէն օր ըրաւ աւագ եօթնեակի ընթացքին: Երկուչարթի Երուսաղէմ կը զառնայ և ճամբան կ'անիծէ թզենին որ տերեններ միայն ունէր և ոչ պառւզ (Մտթ. Ի. 18-22, Մրկ. Թ. 12-14) հարազատ խորհրդապատկեր հրէութեան — որուն վրայ, հետեւեալ օրը, իր աշակերտները կը նշմարեն որ չորցած է ծառը, Տէրը կը պատասխանէ անոնց զարմացումին, յորդորելով զիրենք որ հաւատան Աստուծոյ, գործուած այս հրաչքին խորհուրդովը նոյն խօկ (Մրկ. Թ. 19-24): Զորեքչարթի, Յուղա կը հա-

մածայնի Հրէից պետերուն հետ որ իրենց
կը յանձնէ իր վարդապետը (Մաթ. 12.
1-5, 14-16, Մրկ. ԺԴ. 1, 2, 10, 11,
Դկո. ԽԲ. 1-6), Այդ օրը, կամ նոյն իսկ
թերեւ աւելի ետքն է որ Յիսուս կը հան-
դիպի Յոյներուն, ըստ պատմութեան Յով-
հաննու (ԺԲ. 20-36):

Ժ. Պ.

* * *

Ի հնում մեծ թուավ առիւծներ կային
Պաղեստինի մէջ, զորս որսալու կու գար
Ամենազէպ Գ. Եղիպատոսի թուգաւորը: Ան
կը պարծենայ թէ 112 առիւծ սպաննած է
իր թագաւորութեան առաջին տասը տա-
րիներուն: Առիւծը հարիւր անգամէն աւե-
լի յիշուոծ է Առորք Քրոց մէջ, ու իր եր-
րայական անունը կը թուի տրուած ըլլաւ
պաղեստինեան քանի մը տեղերու. Լայիսա
(Դատ. ԺԲ. 29) կամ Լախու (Ես. Ժ.
30), Դաբաթ (**) կամ Շեթզարաթ (Յես.
ԺԲ. 6), որ կը նշանակէ եզ առիւծներու
բնակալայր: Բնդհանպէս առիւծներու ըր-
նակավայրեր էին Յորդանանի ափանց թա-
ւուտները: Այդ պատճառուաւ Երեմիա Եղոմը
կը նմանցնէ առիւծի մը, որ Յորդանանի
մշտագալար մացառուաներէն վիր կը բար-
ձրանայ (Երեմ. ԽԲ. 19): Առիւծը ա-
ներեւոթացաւ Պաղեստինէն՝ երբ հետքզ-
հետէ սկսան փճանալ անտառները: Եւ սու-
կայն Յերանիմոսի վկայութեան համաձայն
առիւծ կար տակաւին Պաղեստինի մէջ և.
զարուն: Այս տոթիւ կ'արժէ յիշել Յերո-
նիմոսի առիւծին զրոյցը, այնքան յաճախ
ներկայացուած պատկերներու մէջ, որ չառ
կը նմանի պատճութեանը Ս. Երասիմոսի,
որ կ'ապրէր Յորդանանի հովիտը և որուն
վանքը մեծապէս վեասուեցաւ 1927ի Յու-
լիս 11ի երկրաշարժէն: Մատապայի խճա-
նկար քարտէսին վրայ (Զ. զար) Յորդա-
նանի արեելքը կը տեսնուի առիւծ մը:
որ վիթ մը կը հալածէ: Եթէ հաւտաք ըն-
ծայենք Յովհաննէս Փոկաս ուխտաւորին:
ԺԲ. դարուն տակաւին առիւծներ կային
Պաղեստինի մէջ:

Պէտք է յիշել թէ Սամփսոն առիւծ մը
ճեղքեց, որուն բերնին մէջ յիտոյ զտաւ
փեթակ մը, ուր մեղր դրած էին մեղու-
ները (Դատ. ԽԲ. 5-15): Հովիտ Դաւիթ կը
հալածէր առիւծ մը կամ արջ մը ամէն ան-
զամ՝ երբ ան ոչխար մը յափշտակէր իր
հօտէն, ու իմէ առիւծը իր զէմ զառնար՝
կը բռնէր անոր կոկորդէն ու կը զդեռնէր
զայն (Ա. Թագ. ԺԵ. 34-35): Հարկ է
ըստ թէ Սիւրիոյ և Պաղեստինի առիւծնե-

(*) Լախո = առիւծ բառէն:

(**) Յովհանի արական պարաք: Եղակի դարի-
յա = էզ առիւծ:

ըր աւելի կարծ էին հասակով ու նուազ ահարկու քան ինչ որ են Ափրիկէի առիւծները։ Դաւիթի գօրապետներէն մին՝ Բանեա առիւծ մը սպաննեց ջրամբարի մը մէջ (Բ. Թագ. ԻՊ. 20)։ Հովիւ մարզարէն Ամսվանկարագրութիւնը կ'ընէ հովիւի մը, որ կը մաքառի առիւծներու դէմ ու կ'ազգատէ անոնց բերնէն երկու աղջր և կամ ականջի բլթակ մը (Ամսվան Գ. 12)։ Բեթելի մարզարէն, որ անսաստելով Տիրոջ հրամանին իր տունը կը վերադառնար, ճամբուն վրայ սպաննուցաւ առիւծէ մը, որ սակայն չվնասեց անոր իշուն (Գ. Թագ. ԺՊ. 24-29)։ Վերջապէս՝ երբ Մամարիոյ երկրին ու մայրաքաղաքին տիրանալու համար նոր գողթականներ զրկուեցան Բարելոնէն, չատ նեղութիւն կրեցին յափշտակութենէն ու կոտորածէն առիւծներու, որոնք երկրի բնիկներուն տեղահանութենէն ի վեր բազմացած էին այն կողմերը (Դ. Թագ. ԺԷ. 25-27)։ Աւելցընէնք՝ թէ առիւծի նմանութիւններ չատ կան Սուրբ Գրոց մէջ։ Աստուած ահաւոր ու աներկիւզ է առիւծի մը պէս։ Յուղակորիւն է առիւծի։ Յիսուս Քրիստոս առիւծն է Յուղայի ցեղին։ Խորայէլ ժողովուրդ մըն է որ կը կանգնի առիւծի մը նման, և այլն։

* * *

Անձառիւծն ու յովազը կ'ապրին Մեռեալ Ծովի չնչականները։ Կան անոնց հետքերը Թարոր լերան ու կարմեղոսի լեռնալանջին վրայ։ Վերջին պատերազմէն սասած ինձ մը սպաննուած գտնուեցաւ Պէյթ-Մասիրի մօտ, ոչ հեռու Երուսաղէմ-Յովոպէ ճանապարէն։ Կեբարը^(*) ցեղակից վազրին՝ բաւական առատ է Յորդանանի որեւելքը ու կ'երեխ երբեմն Թարորի շըջականները։ Ի հնում լուսանը չատ հազուազիւտ էր Պազիստինի մէջ։ Թարոր լերան Յերանչիուկանց հիւրանցին մէջ կայ բարենի մը սպաննուած նոյն լերան վրայ։ Ասիկա՝ չնազայլէն յետոյ՝ ամենէն բազմաթիւ գաղանն է Պազիստինի։ Յորդանանի Թաւուտները ապաստանարան են վայրի կառուներու, որոնք ընտանի կատաւներու կը կին

(*) Հնդիկ կատուի տեսակ մը,

մեծութիւնը ունին։ Արզը, որ կ'ապրի Հերմոնի վրայ և Լիբանանի մէջ, չատ հազուազիւտ է այսօր ի Պազիստին։ Վերջացնելէ առաջ յիշենք նաև ամիսը, ժանսակուզը և կիննը։

2. Թանձրամորեր, որնացողիներ, լրջողիներ, և միջատակերներ։ —

Վարազը չատ տարածուած է ի Պազիստին՝ մանաւանդ Յորդանանի ափանց թաւուտներու մօրուտ վայրերուն մէջ։ Զմրան եղանակին տեղացիք կ'որսան դայն և բերկուզ քաղաքները՝ կը վաճառեն քրիստոնեաներուն։

Եղջերուն, առատ ի հնումն, խիստ սակաւաթիւ է այժմ։ Նոյնպէս չատ քիչ կարեիլ է հանդիպիլ այծիամի։ Նուազ թուով իւայձեամներ երեցած են թարորի և կրտանանի միջն գտնուող քանի մը ծառախիտ վայրերու մէջ։

Վիրերը (կազէլ) երբեմն երամովին կը սուրան ամբողջ Պազիստինի մէջ, զլիսաւորապէս հարաւակողմը։ Շատ օրիուն են Անդրյորդանանի վիթերը։ Յամոյը Պազիստինի հարաւային ու արեւելեան սահմաններուն միայն կը մօտենայ։ Վերջապէս այծախալը (զայա քէչխի) կը թափառի Յուղայի անապատին մէջ։ Մեռեալ Ծովի մօտակայ վայրերը։

Սիւրիական նապատակը, որ տարածուած է հիւսիսակողմը՝ զլիսաւորապէս Յեղրայէլի դաշտին մէջ, կը տարբերի սովորական նապաստակէն իր աւելի լոյն գլխով և կարճ ականջներով։ Մեռեալ Ծովի կողմերը կը գտնուի սինեական նապատակը, որ ունի աւելի երկար ու շիտակ գլուխ և փոքր մարմին։ Այնտեղ՝ ինչպէս նաև Պազիստինի հարաւը՝ կարելի է հանդիպիլ եղիպական նապատակին։ Մօվսէսի օրէնքով Խորայէլացիներուն արգիլուած էր նապաստակի միսը, հաւանաբար ծանր ու զժուարամբար սնունդ մը ըլլալուն համոր։

Մինազգիները առատ են Պազիստինի մէջ իրենց ամէն տեսակներով ու ամէն մեծութեամբ։ Յուղայի հարաւային տափաստանին վրայ ու Մեռեալ Ծովի բոլորտիքի աւազուտ վայրերը կը գտնուի խոշոր մօւկերու տեսակ մը՝ կարճ պոչով և միծ զըլխով, որ արշամուկի կը նմանի։ Առատ է

նմանապէս լաւամուկը, մինչդեռ գոյութիւն չունի հանդիսական խլուրդը:

Հերմանի հարաւը կարելի է հանդիպի սիւրիական սկիւռի ու Երիքովի շրջակայքը՝ առնելի:

Միջատակիւներու մէջէն կրնանք յիշել մկնամիսը, ողնին ու կարինը: Վերջնիս մասին կ'ըսէ Ս. Գիլքը. «Ով որ չարտաբարոյ կին մը ունենայ՝ կարիճի մը վրայ դրած կ'ըլլայ իր ձեռքը» (Սիրաք հջ. 10),

Կան նաև չզօթիկներու բազմաթիւ տեսակներ, որոնք կը բնակին զաղեստինի քարայրներուն մէջ:

Բ. Թ Ա Զ Ո Ւ Ն Ե Բ

1. Ճինդլազգիներ. —

Պազեստինի մէջ 348 տեսակ թույուն հաշուած են:

Ճնճղկազգիներուն մէջ հազուազիւտ չեն սորդիկն (արտըճ գուշը) ու սարեակը (կեռնեխ): Հարկ է յիշել նաև ժիկազին, սոխակը, որ Յորդանանի ափունքը կը բնակի, ժիկահաւը զանազան տեսակները. սններերը, բուլուլը, սովորական ծիծեռնիկը, արեւելսան ծիծառը, որոնք ձմրան եղանակին Պազեստինի տաք կլիմաները. այսինքն Յորդանանի հովիտը և ծովիզերեայ մասերը կը գաղթեն. շատ տարածուած են նաև սեւ խրածիծառը, եկանիկը, գիլձանիկը, խարիսքը, վճահաւը, և սովորական նենդուկը աներես ու ապականիչ:

Չեւով եւ մեծութեամբ տորդիկին նմանող թռչուն մը կայ՝ մութ կապտազոյն փետուրներով եւ ժանգի զեղուութեամբ թեւերով, զոր ուղեգիրները կ'անուանեն Սուրբ Սաբոյի սարեակ և որ կը բնակի կեղրոնի հեղեղատին մէջ և Մեռեալ Շովի մօտերը:

Բազմաթիւ են ազուաւներն ու բբաւու արտյուները, նոյնպէս ալիկիները. ջրաւեւտ զայրերու մէջ: Նշանակենք նաև յուղովը, սիւրիական փայտփորը և կիուն:

2. Յափէսակլողներ. —

Գիշերային յափշտակող թռչուններու մէջ կրնանք յիշել զիւրեանաւը և կատուարուն ու ցերեկուաններուն մէջ՝ մօրուել անգլարծիւը եւ զառնուկներ յափշտակող

անգղը, որ կը բնակի Մեռեալ Շովի խորշերուն մէջ և Յորդանանի հովիտը: Կորհը կը բնակի Երիքովի մօտ՝ Աւատի-Քէլթ կոչուած ձորին և գէպի Գեննեսարեթի դաշտը երկարող հովիտին մէջ: Կան նաև եզիսկական անգղ, արծիւ, ցին, բազէ, և ամին:

3. Բարձրաւուններ. —

Ճայը բազմաթիւ է Հուլէի լիճի, Յորդանանի, Տիբերական Շովի եւ Կիոսնի կողմերը լինչպէս նաև ծովեզերքները: Ունեկանը կը բնակի Հուլէի լիճի հիւսիւսակողմի մօրուտներուն մէջ: Ասոնց վրայ հարկ է յաւելու սպիտակ արագիլը, սեւ արագիլը (Մեռեալ Շովի ափունքը), կոռոնկը, արօսը և ջրակցարը:

4. Մաշկուններ. —

Նշանակենք ջրագուարը (ծովիզերքներ և կիոսն, Յորդանան ու Տիբերական Շովի), հաւալումը (Տիբերական Շովի, Հուլէի լիճ), վայրի սագն ու վայրի բայլը՝ ձմրան եղանակին, և կարավը, փիւնիկարեւը և այլն:

5. Հաւալզգիներ. —

Կարմիր կարաւը ամենէն առատ որսի թռչունն է Պազեստինի մէջ: Մեռեալ Շովի աւազանին եւ Յորդանանի հովիտին մէջ կայ ուրիշ տեսակ կաքաւ մը՝ աւելի փոքր մօրմնով եւ զորշ զեղնազոյն փետուրներով: Շատ տարածուած է նաև լրամագին:

Գ. Ս Ո Ղ Ո Ւ Ն Ե Բ

Պազեստինի հողն ու կիման շատ նպաստաւոր են սողուններու, այնպէս որ զրեթէ ամենուրեք առատօրէն կը զանուին անոնք: Խիստ թռւաւոր Եփրամի իծը՝ Գալլեայի մէջ ու Երիքովի Երկրամասը, Եղիւրաւոր իծը՝ անսպատին եւ հարուային Յուղայի մէջ և նոյնիսկ Յոսպէի դաշտը, հուսամը կամ Եզիսկացւոց կոբրան՝ Պազեստինի հարաւը:

Զափազանց բազմաթիւ ու բազմազան մոլորդները, նոյնպէս խարաօններն ու գետական իւնական կարգերը: Կան նաև կոկորդիլոսներ՝ կեսարիոյ հիւսիսը: Կան նոյնպէս յամաքային կրեայի քանի մը տեսակներ:

Գ. ԵՐԿԱԿԵՆՑԱՌԱՎԱՐ

Կանոչ բունաւոր զուրսը կամ դօլուր և սովորական զուրսը տուատօրէն կը զըտնուին Պաղեստինի խռնաւ վայրերուն մէջ:

Ե. ԶՈՒԿԵՐ

Շատ տուատ ու բազմատեսակ են լիճեռու և գաղուն ջուրերու ձուկերը: Քրոմիս ձուկին մինչև ութ տեսակը կը հաշուուի Տիբերական Մովին մէջ: Ասոնց մեծազոյն մասը իրենց մեծկակ ու կանաչորակ ձուկը թխուէ յետոյ կը մեծցընեն զանոնք իրենց բերնի ներքին մէկ խորշին մէջ: Զուկի մը հազիւ 20 սանդիմէզը երկայն բերնին մէջ շատ անզամ կը գտնուին 200է աւելի արծաթազոյն ձկնիկներ՝ որոնք աւազին վրայ կը թափին սնդդիկի կաթիկներու պէս: Քրոմիսը շատ համեզ ձուկ մըն է: Զուկերու բազմաթիւ տեսակներէն յիշենք ոսկեզոյն զիխանուկը (Քէֆալ) որ շատ աստա է Պաղեստինի հոսուն ջուրերուն մէջ:

Յայտնի է թէ Մեռեալ Մովի մէջ ձուկեր չեն ապրիր և ոչ իսկ մանրէներ, ի բաց առեալ պրկախտի մանրէն (թեթանոս) որ կը գտնուի ամէնուրեք:

Զ. ԹՈՒԼԱՄՈՒԹԵՐ

Յորդանանի թուլամորթերը մեծաւ մասումը կը նմանին նեղոսի և Եփրատի թուլամորթերուն, բայց կան նաև քսանի չափ տարրեր տեսակներ, որ յատուկ են միայն այս գետին ու իր ճիւղերուն:

Է. ՄԻՋԱՑՆԵՐ

Ինչպէս ամէն տաք երկիրներ՝ Պաղեստին ալ ունի միջատաներու բազմազան տեսակներ, զոր օրինակ՝ պաստառի ու ցորենի ուտին, ջուեակ, մարախ(*), ուղան, շերիփազի, մեղու, ձիապիթակ, իշամեղու, մրջին, բիբենիկ, լու, նան, մթել ևայլ:

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

ԿՐՈՆՔԻ ԽԱՍՏԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ

Է. ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆԸ

(Նար. Սինան 1933, էջ 106 էջ)

Կրօնք և Գիտութիւն երկու գլխաւոր աղջակներն են քաղաքակրթութեան, ուրոնց իրարու հետ ունեցած փոխ յարաբերութիւնը ժամանակէ մը ի վեր, ներկային և գեռ մինչև որոշ ատեն մը նիւթ մատակարարած է ու պիտի մատակարարէ մարդոց քննատակիրութեան, ու աեղի տայ թեր ու գէմ վճիռներու:

Ու այս բոլորին մէջ բնաւ պէտք չէ զարմանալ անհարկի խօսքերու ըրջան ընկըռն և նոյնիսկ լեզուագարութիւններու վրայ՝ թէ՛ մէկ և թէ միւս կալուածին մէջ՝ քանի որ մարդոց պատմութեան չափ հին եղող փորձառութեան — որպիսին է կրօնքը — և համեմատաբար շատ ուշ զարգացող գիտութեան դէմքնդզիմուած պահուն աշխանքան անտեղիտալի է բախումը: Վասնզի կրօնական կալուածին պահպանութիւնն ստանձնող կամ ինքն իրեն այդ պաշտօնը տուողը չի կրնար հաշտ աչքով դիտել իրենին սահմանակից կալուածի մը բարգաւաճումը, յանձին անոր պահակին տեսնել կարծելով իրենին բերքը ածանցընելու մտադիր կատաղի մրցակից մը: ու երկու պահակները կը բռնուին իրարու հետ: Սակայն ցաւալին կամ որսխալին՝ ինչպէս որ կ'ուզէք՝ այն է որ պահակներն են կռուողները և ոչ թէ բռն կալուածատէրերը: Դեռ կը կռուին . . . Բայց թէ իրենց կռուին շարժառիթները ի՞նչ տստինան պիտի արգարացուին ու պաշտպանուին իրենց մեծաւորներէն՝ որոնց հաշուոյն — իբ թէ — կը կռուէին՝ խիստ հետաքրքրական պիտի լլար տեսնել:

Գիտուրեան եւ Կրօնի նպատակը. — Նախ, կրօնքը չ'ստանձներ իր անունով զիտութեան գէմ կռուելով հանգերձ ո՛չ մէկէն և ո՛չ ալ միւսէն հասկցող արտեստով կռուազաններու և կամ բարեմիտ պահակներու գատը. ևւ ոչ ալ զիտութիւնը կը հաւանի իբ անունով այս կամ այն մարդուն զործածած յարձակողական միջոց-

(*) Մարախը ինը անուն ունի Մուրը Քրոց մէջ ուր կը նկարագրուին անոր զործած աւերները:

ները վաւերացնել և կամ ուրիշ կալուածի մը մէջ ոտնձգութիւն ընելու իրաւունք տալ:

Գիտութեան նպատակակէտն է բնութեան մէջ աեսնուած երեսյթներուն ըստ կարեւոյն մհծագոյն մոռը բացատրել միակ օրէնքով մը, ինչպէս ձգողականութեամբ: Առ այդ, զիտութիւնը բնութեան մէջ կ'ուղէ տեսնել միայարութիւն և պատճառի և արդիւնքի օղակաւորում: իրեն համար ոչինչ կայ իրը «արդիւնք», որ չունենայ սա կամայական բառը՝ «պատճառ»(*): Ճիշդ է որ յաճախ պատճառները կը ներկայանան անորոշ և բարդ հանգամանքով ու կը յամառին քօղամիրկ ըլլալ, այնու հանդերձ, զիտութեան համար անողոք է օրէնքը, ուստի այդ գժուարութիւնը խթան մը կ'ըլլայ իր հետաքրքրութիւնը սրելու: Աւ անգամ մը որ յաջողի հետազօտել պատճառ մը և տիսնել անոր արդիւնքը, ըստ կարեւոյն, որոշ, յստակ, ու անոնց դիրքը որոշել բնութեան երեսյթներու շարքին մէջ, ա՛լ կը դադրի յառաջելէ: Անոր համար ի՞նչպիսն է կարեւորը. ոչ մէկ գործ ունի ինչո՞ւին հետ. այսինքն երեսյթին մեկնութեամբ կամ նկարագրութեամբ կը գոհանայ բնաւ չհետաքրքրուելով անոնց յարաբերական արժէքով: Պատճառ և արդիւնք, բայց ոչ թէ նպատակ:

Նմանապէս կրօնքն իր աշխարհահայեցքով կը միտի բացատրել համագոյքն ու երեսյթները՝ մանաւանդ զիտութեան յղացած օրէնքներուն տակ չինկող երեսյթները: Անիկա իմաստ կը փնտուի զիտութեան հետապնդած պատճառ և արդիւնքի բազմութեանը մէջ, ու անոնց մէջ կը գտնէ գէպի կէտնապատակի մը ուղղութիւնը, եւ, յետադարձ զնացքով՝ նպատակ-արդիւնք-պատճառէն կը վերանայ գէպի Աղքանական Զօրութիւն մը, որ յինքեան ունենալու է իմացականութեան, ամենակարողութեան, և այն, անհրաժեշտ յատկանիշները:

Դիտուրեան եւ կրօնի կերպերը. —

(*) Պատճառ եւ արդիւնք բառերն նու զործածուած են բնացիկ խմասով. զիտուրեան համար անոնց անշահ զոյտարիւն չունին. եւեւոյ մը կը մնայ ինչ ու է, իսկ մարդիկ զայն այս կամ այն ուղղութեամբ դիտելով կը զործածեն այն եւելու յարաբերական բառերը:

1. Գիտութիւնը կ'ընդունի այն դատում-ները որոնք տիեզերական հաւանութեան են արժանացած:
2. Գիտութիւնը՝ իրը յարածուն մարմին՝ միշտ կ'հղանակաւոր իր ըմբռնութեանը ու կը բանաձեւ նոր տեսութիւններ:
3. Կը զննէ բնութեան երեսյթներն ու կը հանէ ընդհանուր օրէնքներ:
4. Անոնց վաւերականութեան համար կը կիրարկէ՝ ամէն պարագայի համար՝ փորձառութեան ճշգրտակը:

Այս ուղղութեամբ դասական է Տերքարթի գրածը.

1. Ոչինչ ընդունիլ իրեւ ճշմարիտ, զոր յստակօրէն չենք ճանչնար իրը այդ:
2. Քննութեան հնթակայ գժուարութիւնները բաժնել, որքան որ կարելի է, չատ մասերու:
3. Յառաջիլ քայլ առ քայլ, պարզէն գէպի բարզը, անոնց տալով կամայական կարգ մը:
4. Ամէն պարագայի մէջ թուումը ա՛յնքան լրիւ ընել և տեսութիւններն ալ ա՛յնքան ընդհանուր, որ վատահ ըլլանք թէ ոչինչ զուրս կը մնայ:

Ճիշդ միկնոյն սկզբունքներն են կրօնագիրները. ոչինչ կ'ընդունի իրը ճշմարիտ, մինչև որ յստակ տեսնէ թէ է. առ այդ կը ծառայեն դարերու փորձառութիւնը, աստուածային յայտնութիւն, եւ մարդոց ողջ զիտակցութեան կոչումը ընող համագոյքի երեսյթները: Գիտութեանց — յարաբերական առումով — մէջ միակն է, որ քննութեան հնթակայ զըժուարութիւնները կը բաժնէ կարելի եղածին չափ չատ մասերու. վասն զի ճիշդ է որ բնադրանցական խնդիրներու կը հետամշտի, բայց իր ունեցած արդիւնքներն ընկերութեան հազորգելու ճիզին մէջ կարեսութիւն կ'ընծայէ ընկերաբանութեան եւ ընկերային ու բնական բոլոր զիտութիւններուն առհասարակ: Կը տեսնէ թէ ի՞նչպէս իր գաւանած կերպոյն Զօրութեան փառքը կ'երգէ աստղաբաշխութիւնը՝ Կոպանիկոսվ, Գալիլէոսվ, Քեփլերով՝ երբ կը զիտէ աստեղային զրութեան անհամար և ապշեցուցիչ մարմիններն, ու ակնածանքով կը համակռի զանոնք իրենց համաշափ զրութեան մէջ պահող Զօրութեան նկատմամբ. կենսաբանութիւնը՝ համար-

գով, Տարվինով, Ուէլլիսով՝ երբ կեանքի սկզբնաւորութիւնը հետապնդելու իր նը-պատակին մէջ կը տեսնէ նպատակաւոր Զօրութեան մատը. քիմիագիտութիւնը՝ օ-րինակ՝ յանձին Մատամ Գիւրիի, որուն գտած բատիումէն եթէ միայն տառնըհինդ հատիկ մէկէն ազատ թողուին՝ կրնան անգլիական բոլոր նուատորումիզը օդ հանել մէկ մզն բարձրութեամբ . . . բոլոր գիւտերը զովքը կ'երգեն ամենակալ եւ իմաստուն Զօրութեան՝ կրօնքի Աստուծոյն։ Դարձեալ, կրօնքը, ինչպէս զիտական որ և է ճիւղ, իր մշակելիք նիւթերուն մէջ կը յառաջանայ աստիճանաբար, պարզէն դէպի բարդը, ըստ ենթակայտկան կարգի մը, ինչպէս Գերագոյն Զօրութեան գոյութեան զիւտը մասամբ մայր-բնութեան եւ մեր ներաշխարհին անդրագարձմամբ, և ապա Անոր ստորոգելեաց ճշգմամբ, ու կը նըկրտի իր քննութեան պարունակը լայնցնել ու է թուում եւ զննութիւն կարելի ընծայելու համար։ Այս վերջին պարագան ու է օրինակի յիշատակութեան տեղի չի տալու չափ պերճախօս է ինքնին։

Կիտուրեան եւ կրօնի միջոցները. — Անհարկի պիտի ըլլար հոս ծանրանալ զիտականօրէն խորհնելու՝ այսինքն մակածական (inductive) եւ ընծայական (deductive) մեթուներու ճշգրիտ կիրարկութեան պայմանները տալ մանրամասն։ Ընդհանրապէս խօսելով՝ զիտութիւնը կ'ուղէ դիտել, բափանցել ու փորձել (ուր որ իր միջոցները կը գորեն), խորհիլ (ուր որ անոնք անզօր կը մնան), ու ջանալ տեսնել օրէնքներ՝ ինչպէս բնութեան միայարութիւն, պատճառականութիւն (իր առումով), ձգողական զօրութիւն (որ այժմ տեղի կուտայ Այնշտայնի Ցարպետականութեան) եւ մանաւանդ հաւատալ, օրինակի համար կարգ մը ելեկտրա-մագնիսական երեսյթներ կարենալ բացատրելու համար՝ եթերի մը գոյութեան. իսկ կարգ մը հարցերու մէջ՝ ինչպէս՝ կեանքի եւ իմացականութեան ծագման պարագային՝ ոչ մէկ միջոց ունի եթէ ոչ անճրկիլ մնուլ։

Կրօնական միտքն ալ կը գործածէ ոյն միջոցները. բայց մանաւանդ իր սահմանափակ էակ մը ըլլալու պարկեցած խոստովանութեամբ եւ մշակած կալուածին

բնագանցականութեան բերմամբ կը պարաւուրուի հաւատքին ապաւինիլ — ճիշդ զիտականին պէս, ու անկէ տարբերիլ կարգ մը երեսյթներու տոջեւ բաց բերան չմնալու զիրքով։

Աւստի, ինչպէս կ'ըսէ Փրօֆ. Անթոնի Ալիօթթա, «զիտութիւնը չի կրնար արգիւել կրօնական խորհրդանշանի մը անհատական ստեղծումը, կամ որպեսք բումը անոնց՝ զորս մեղի աւանդած են զրական կրօնքները. վասնզի նոյնինքն զիտութիւնն իսկ իր խորքին մէջ խորհրդանշական ներկայացում մըն է լոկ, որ նշաններու միջոցաւ կ'արտայայտէ իրերը ըմբռնելու համար մտքին թափած ճիզերը — այսինքն, գոյնել ինքնութիւնը զոյութեան եւ մըտքին, ինչ որ յարացոյց մըն է զոր երրեք չնչք կրնար իրազործել»։

ՃԱԼԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

ԽՈՐՀՈՒԹՅ ԵՒ ԽՈՍՔ

Կը զորովիմ պարկից մարդուն անուան առջեւ։ Կ'երեւակյալ յարգելի պատկերը մարդու մը որ երեք ճանը չի կոխած երկրի վրայ, որուն սիրը չի յացած եւ ձեռքը երեք չի զործած անիւառորին, որ յարզած է ոչ միայն ինչը՝ կիսնելը եւ պատիը իր նմաններուն, այլ նաև անոնց բարյական կատարելորինը. որ պահած է իր խօսքը, հաւատարին եղած է իր բարեկամուրիններուն եւ անկեզծ ու կրուիլի իր համոզումներուն մէջ, զիմարդող՝ ժամանակին, որ կը փոխուի շարունակ եւ կ'ուզէ իր փոփոխուրիններուն մէջ խաչել անել ինչ, հաւատարակու նեռու ք'ս սխալանի մէջ յամառութեանն եւ ք'ս արարութեան մասնայտուկ այն անմուրենին, որ մասնութեան ստորև բիւն յոյզեղուկ բարի ամօրակի փոփոխականութեանը կը ցուցին. Արխարիտէն՝ Հիմնամականներուն եւ Նուրեքալ՝ նոր մասնակիներուն մէջ. անաւասիկ պարկից մարդը։

*

Անակուրիսն ըրեից ընկերու եւ ըսերու ինչ որ կրնայ մարդեր միացնել յիշարու նիս. . . ծառացիկ' մարդուն, նոյն իսկ այն մարդուն, որուն չի կրնար սիրել անձը։

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ա Դ Ա Խ Ի Ռ Ն Բ

Աչերով մուր ու երկար որ աղբիւրներ են ինձի,
Ծարաւ սրտիս՝ մըռայլ ասալ որ անոնց մէջ է նայեր,
Կին մը տունիս լրուրիւան բառուերին մէջ կը յածի,
Եր ուսնաձայնը կ'առնեմ եւ անիկա չեմ տեսներ . . .

Բայց զիտեմ որ նո՞ն է միշտ, ետեւը լո՞ւ պատերոն,
Հայլիներուն կը մայտի, եւ զիրերուն մէջ կարծես
Եր նոզիին պարտեզն է ծաղկեր խորունկ եւ անհոն,
Անոնց վըրայ միշտ հակած ըլլալով ծանր ոսի պէս . . .

Ա.մէն առտու իր դարձին դուռը բացողն եմ զադսնի,
Բայց իրիկունն երք կ'երքայ մուր ու երկար աչերով,
Մեղանիս վրայ նըրազին լոյսը ծաղիկ մ'է լուսնի,
Եւ լրուրիւնը տունիս կ'երգէ վընի՞ս աղբիւրով . . .

Գահիրէ

Օ.ՐՍԻՆ ԵՐԿԱՐ

Ա Թ Ի Ի Զ Ն Ե Ր Բ

Վեհանձնուրիւան եւ ուժի անզուզական արժաներ՝
Անոնք կ'իշխեն ձորերուն, անսառներուն նոզերով.
Գեղեցիկ են ու հրապար, բաւերն իրենց սարութեր
Հովերո՞ւն հետ կը խաղան կայծակի պէս վարզելով :

Երբոր մըռնչե՞ն կը շարժին ծառերն իրենց նիմերէն,
Անսառն ամբո՞ղջ կը բընդայ՝ զանգիւն տալով ձորերուն.
Փորորիկէն չե՞ն վախճար, զի փորորիկն իրե՞նին են,
Մերք անսերազ եւ խրոխս, ու մերք նոյնի՞սկ ըզզայուն:

Մէ՛կ ոսումով կը չափեն մեծասարած նովիտներ,
Եւ ոժերո՞ւն սակ իրենց երկիր կարծես կը դողայ.
Արշերուն մէջ կը մըղեն վատախտարակ զազանեներ՝
Չորոնք երէ նըւմարէն կը յօւստեն անխընայ:

Արինարբու վազրերէն երկիւղ երթե՞ն չեն ըզզար,
Եւ բարերով կը փըշտեն ողնայարնե՞ր ամրակուռ.

Կը ճակատեն միւս արի՛, կը նրանեն յամբարա
Հըսկայ փիղեր, անկործան՝ բամիներէն առարու:

Նախանձ օձեր երք ջանան քոյն փրախելով խուսափիլ՝
Խենց բոյնին փոխարէն՝ կը զզան կլափի՛ մէջ բանտուած.
Հողին տակէն խըլուրսներ լոյսին երբե՛ք չեն ձրգչիր,
Ու կը բաղձան մահանալ՝ բան թէ ապրիլ նալածուած:

Ու խաբելով սրնանող՝ երք կեղծաւոր աղուէսներ
Ս.նոնց տեսէն զարհուրած՝ յիմարաւաւ կը փափչին՝
Կրոնակներնո՞ւն վրայ կը զզան դաժան եւ սուր ատամներ՝
Որոնի մի՛սը պեղելով՝ կը մօհենան ուկորին . . . :

Գիւղերուն դէմ ոռնացող եւ դաւանան զայերուն
Վ.ըզէն բռնած կը զարնեն մէկ ժայռէն մի՛ւն ուժգնօրէն.
Բորենիներ՝ որ կ'ուզէն լոկ դիակներ պատռուն՝
Մարսափահար կը սուրան այս արքայից առջեւէն:

Յամառ իւսու թիկունին կը հարուածեն անխընայ,
Ու կը սիփաեն որ դառնայ իւ նրպատակ վիճակին.
Եւ զարւապար լիզելով սրնած ուներ սրբիկայ
Զանոնի հազին երք տեսնեն՝ տուներ մէջ կը բայչին . . .

Ու մարդիկ ալ այսպէս են, եւ բնդիանուր ձեւի տակ
Կան աղուէսներ եւ զայլեր, բուննիներ եւ վագրեր,
Մուրէն կուրցած խըլուրսներ եւ սոլուններ ըստանակ,
Արեւուն տակ, մուրին մէջ՝ Աստուծոյ դէմ դաւողներ:

Կըրկէսին մէջ հիճաւուց իրենց առջեւ երք նետեն
Այսօրինակ ոնրազործ մարդի՛կ, մարդիկ անհամար,
Կը յարձակին ու կ'ընեն պատառ յամրօրէն,
Եւ կուլ կու տան հաս առ հաս, մըսի կոյսէ՛ր դողահար:

Հըռովմի մեծ կայսերուն խի՛զն արխւնել ուզելով՝
Կը պատահի որ յանկարծ նոյն կըրկէսին մէջ նոկայ
Քըրիստոնեայ զոներուն առջեւ կանգնին հոգեխոռով,
Եւ աչերուն մէջ իրենց արտասունն յանկարծ ուղայ:

Ով որ սիրած է զիրենի եւ փայփայած բաղրօրէն՝
Զաւակներն այս բընութեան երախտագէս կը գտնէ.
Աստուած կ'ապրի իրենց մէջ, եւ Դանիէլ մարզարէն
Եր փոսին մէջ միայնակ՝ ըլրուններն իր կ'երկար . . .

Վեհանձնութեան եւ ոժի ամենազօր արտաներ՝
Մըռո՞ւնչ ունին եւ արցունի, նըլկարազի՛ր եւ զորով.
Գեղեցիկ են ու նըլպարս, բաւե՛րն իրենց տարութեր
Հովերուն հետ կը խաղան կայծակի պէս վարգելով:

ԳՐԱԿԱՆ

ՍԱՇԻՄԱԿԱՆ

(ՀԱՆԴԻՌ ԶԳԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ)

Տեղիր կան որոնց մեղի պարտադրած անհաջող կամ անակնկալ տոպաւորութիւնը քիչ քիչ կը մեղմանայ, զորմին ու զիմին միշամառնեամբը, վերածուելու համար ի վերջոյ զրեթէ սիրաւէտ զգացումի մը: Աւրիշներ, որոնցմէ մեզի հեղուած զգայութիւնները չեն կը նար անձնաւորուի, զրբաւելու համար օրոշ բարձեր մեր հոգեկան անզատանեն, վասնդի իրենց տարտամութիւնը կը զունատէ, կ'սպասէ զիրենք չատ արադ, թիւրեցացման բախուը զլանալով անոնց: Պիտի չասոսիմ այն միւներէն ալ, որոնք չեն զիսեր ինչ անմեկնելի օրէնքներու ճնշումով, մեր ները ըլ միան կապուած տրամած, երկիւզառիթ յուլերու և նման ածխացած գերեզմաններու կը պառկին մեր հոգեզայտին զրայ, յամա ու անհամանչ, իրենց զիմերը հետզետէ կարծրացնելով: Ցիշատա՞կը մեր լացերուն, այլպէս մայոլ, այլէս շիրիմ, երբ կ'ուզենք փախչիլ մեր ներկայէն բայց կը փախնանք մեր զերեզմաններէն:

Ո՞րն է ասոնցմէ սա տարօրինակ քաղաքը որ կայ զրեթէ ծովեզերքին, կը սկսի բայց ՀՊԱՅ: Վասնդի երբ ուաքերդ կը զնես ցամաք, վախին տակն ես անժուենիլ խուժումին: Կը զդաս որ քայլերաւդ շրչիւնը, առանց ուզելուզ, կ'արթընցնէն զարերը որոնք ուս տալով իրառու կը բարձրանան տրամութեամբ: Ու իրենց թևերուն տակ ամփոփուած խովքը կ'արձակուի, նման մահանուս զգացումի մը, ըլլալու համար սա վայրապատկերը, երբեմն կորաքամակ պարիսպ, ուրուն զօղցուած ըլլայ քաղաքը, երբեմն՝ խմբակ մը բորսա տուներու որոնց կրացած պատին խոնարի կենզանի մը կը նայի քեզի ու կ'սպասէ տան մանուկին զէպի նոր եզիսոսու մը, երբեմն՝ սպազիաց մենասատներ որոնք վիրառու կառնաչի մը վարչամակէն սլաքի մը պէս անցք կուտան խաչի մը թիւրուն ու կը գորչանան, նման իրենց կամարներուն տակ պուտ զուտ զեզնող հոգիներուն:

Բա՛ ծովեզերքին է սկիզբը այս քաղաքին: Աւելի ճիշգ պիտի ըլլայ զայն երկարել մինչեւ չորս ժագերը սա մեր աշխարհին, քանի որ ինձի պէս ամեն այցորդ զայն իր հետ կը բերէ քիչ մը. զայն արզէն անի իր մէջ: Այդ մեծ աշխարհի մասին, անզրանիկ իմ մատապատկերս, մեր զեղէն զուրս:

• Առաջ Վերիապալմէն էր եղած, զօր կ'երգի ին մեծ շուքով զարձող հաճիները երբ զանգակին ու հրացանին համարուի նուազին մէջէն ձնբազիր

կը յառաջանային զէպի ժամուն խորանը: Անոնց հականին զրայ քանի քանի հեզ իմ մանուկի երեւակայութիւնս ասոտ է ունեած, կարմրաւուն ութիւնոր ասազը մեր ուխարին ու տառապանքին, այն օրերուն ալ այն քան իրաւ մեր մեծերուն հակասին:

Այսօրուան պէս կը հնչէ հոգիիս մէջ միօրինակ ու մելամազնու եղանակը

« . . . եկայց ի սուրբ երտուազէկ մ . . . » այն թօնով որով արքայութիւնը կը թելարպուէկը մեր մանկութեան, մատազ մեռած աղու մը զըւխուն, երբ ամբացու մը կ'արձակէր

« Փ վերին երւասայէկ մ . . . » ը:

Դինզակ ու անխուսափելի կրկնութիւնը: Դրեթէ նոյն է համբան — որ, հոմայ, հերմակ մազերու ոլորք մը զիսուս — կը թեթեանյ, կը քաղցրանյ զէպի իմ մանկութիւնը, խարսկաչ՝ հակառակ որը ըլլալուն: Այն օքերուն մեր ժողովուրզը արտեր ու ցորեն անէր ու բաց սիրս մը:

« . . . »

Ո՞րն է այս քաղաքը:

Կը սահին կողերը, վիրաւոր՝ զեզին պալարներով:

Ու կը նայիմ թշուառ ըլլուներուն որոնց վրայ անէծքի մը քղամիթը կը յամասի կարծին ծանրանալ, ընելու համար զանոնք այլքան ասապահար, զդրախս, զուրի ծիլէ ու ծաղզէկ: Հողի տեղ զորչ ստե մը, տեսակ մը պատանք: Որոնց իրարու ագոյցը կ'երկարածուի, յուսահասող միօրինակութեամբ մը, կազմուն համար սահնակիր երեսը հակայական ալեկոծման մը, խոնարհող ու ամբարձող, մինչ նիհար, զրեթէ սուս կանանչ մը երեմն ասեղնազարդ երիդ մը զժուարաւ կը յաջողի կարակնել անոնց փաշութանցքներուն:

Reportage ?

— Միտքս չանցնիր ատիկա, մանաւանդ հիմա երբ հոգիէ ու խորքէ անմասն հարսարապետութիւն մը իր խազտ ու խուժ թանձրութիւնները սոնքալով կ'ամբարտակէ սա տեղերուն հնաւանդ ու իրաւ սուզին վերե: Ու զառն է ինձի յամենալ նորէն, ալ չնշուելու զատապարտուած սա բազմազարեան քաղցրութեանց, համեստութեան ու խորութեան, որոնք սոկի ըլլախուները եղան մարզոց հոգիներուն երբ արժէքը սոկիով չէին չափեր, ու կեսանքը զատելի ապրանք մը չէր տասմի, ճիբանի, սպականութեան կենզակերպերէն, վասնդի մեզ այսքան թշուառ ընծայող մեր ողբերգութիւնը չի կը նար ծագիլ ուրիշ արեւ ներքեւ: Այս արտամութիւնները սոկիունի խոկ հիմա մեզը է զարձեր եթէ ոչ ամօմ: Թող եղէք հնել մը իր զերեզմանէն ու փորձէր քայլ փոխել սա փողցներուն մէջ աղնուական բանասանեղը որ երգեց Լինն ու խաչիութիւնը ու Քապի Արեւելի իր համբարզութիւնը խունկի ու յուղումի հիւսիսայցի մը նման սրտառուչ ութիւնուն զիտացու աւանդել: Ու կը զրկիմ ընթերցողը ան միւներուն որոնք տակաւին քառար զար մը առաջ մինչեւ, զարնեկէց սա վայրիքուն արտաւմ զեղեցկութիւնը, զգրող:

ձութիւնն ու թելազրականութիւնը սեհեւեցին չքեզ ու խոր էջերու վրայ. անսնց՝ որսն ի իրենց ներքին երազը արեմաւաքէն փախցնելու ձիգին մէջ կրկնապէս սրտառուէ, Գալիլիայի գասիթափերուն, Սիսոնի մշտաճուշ սարահարթներուն վրայ երկնազար ամսով բիւրեղացած էլքեաթ մը լուծել, աւենակէ, շօշափել չանացին ու զրեցին մարդոց սրտին խօսող անմահ քերթուածներէն: Ակրոպալիսին վրայ աղօթող վհուկին սըրտաշարժ օժութիւնը, Տիբերիայի լիճին ափերուն . . . : Ու ալիքանէ ովկէան իր խառվը ընդ քարշ անող միւս կախարդին զգայութիւնները երր կը մանէ հայց պատրիարքարանը և կը նուռանուի համեմ զիմակալ մեր վարդազգեաներուն անբարրառ թափիծէն . . . Աւազ՝, միտք այց հնականերուն աելզ հիմա commis-voyageurն է, կամ մնձ թերթերու թղթակիցը որ անութին թուղթ, նիշնաշարժով կը սուրայ, մնձ վաճառասաւաններու ազգակիններուն մէջ հնատանընդելով այլապէս հետեւակ, թիւ, տրամ, յուրաւանք: Զի հիմա մարդոց հոգիները հրանտի են նիւթէն, ու անցեր՝ ճամանակը երր սովիին ու վայելքի զմնիկը չէր խզգեր մեր սիրաբ . . . Պարզամիտ, հաւասարիկ զգ քրօնիկազիրներէն մինչեւ սա հրեայ լրազրովներուն արգիտական յարդարանքով բարձրաթուիչ թափօ՛քը: Ու, Ասիոյ քարձրաւանզակներէն ընա մը մօրութիւ ու ծով մը հաւատաքի մէջ անձնաւահելի ու խօսաւոր ծերունին, որուն շառաւ-իբէն նըրենի մեեր, վելարով լրջացած բայց նոյն քան արտայայտիչ: ... Արոնը փոխնիվութ զգացին այս վայրերուն աննուած կարառը, — աշուղ կամ իմաստանէր, երր կը մանէին Աստուածորդիակ յագեցուն սա խորհնուրդէն ներ ու կը վնասակին անոր անթառամ շանչին հուրն ու շաքարը, մուայի տաճարներու կամարներուն ներքի . . .

Ա՞ն է որ կը յարդի աչքերէս, լայննալու տեղ
գեղի վեր կոհակուող սա քաղաքը, նեղութեան
մը պէս կառչած իր անունին երբ ամէն ինչ զայն
կը հերքէ շար զիս: Արևի լոք: Զայն զանելու
համար պէտք պիտի ըլլար փախչիլ սա պողոսա-
ներէն ու սուզուիլ գոհններէն ներս ուր ապաս-
տան է զաներ պարտաւած անցեալը, պարիսպին
ետքին ինքայինքը զիված, առնի նմանազ ու ակցը-
ներու խորրու

նոր քաղաքական քայլութեան ոճին յեռուածքը, անոր թօպը ու կէս մը պօռսոս մէկ փափիսխազը: Ա՞ն՞ որ արագ արագ կերպարանափախ կ'ընէ սուրբական ափերը ու նեղոսեան ստանները, առանց վաղնջական, զորչ ու փառաւոր ժուռկալութեանց քոփիկը բռացնելով ներկի ու կիրի մուրացիկ արքայութիւն մը:

Երտուաղէմի մէջ, արդ սնը սոքի է Նետուած անհարազատ բազաք մը, որուն մնէ աշուարակ-ները չես զիսեր ինչու կարօսը կը բանան սլա-ցիկ կաթողիկէներու կամ մինարէներու, զգըն-քահօրէն պակառզ: Փոխարէն՝ մեծազիր կառոյց-

ներ, իբարձէ անկախ, իբարու թշնամի նոյն իսկ, զանազան երկիրներու ճաշակները այդպէս ցուցադրող։ Կուօրէ թուղթեր — նոր օրերու փողոցը — գանձնէ կը զատեն կղզիակներու։ Ոչ մէկ հետեւողականութիւն։ Վաճառատուններ, պանզաներ, սինեմաներ, հիմանդրութեան տափականութեան առաջածանուն, արեւմուտքէն նոր քերուած ու բանի տեղաւորուած՝ պազտաներու ազուցուած քին։ Հասա ու լացիկ, քիչ մը գեղջուկ բայց առողջ։

Ու լայն մայթերուն վրայ աշխարհ, նըրբաւարս մարմիններ, որոնք համաշխարհնիկ վայել-քին ու արզուղարդին բռոր գիտութիւնները ոճի են հանած ու մեծ սստաններուն հեշտափար կը պարտցընեն իրենց ետևէն: Արքենի այդ մեւերուն վիրաւորոց զեղեցկութիւնը երբ կը ներքեն մութ ու զոց ամբոխ ու ծաւի իրենց աչքերուն կաթը կ'աղքերացնեն, նուռապէն շղթայուած թշուառական նայուած քններուն նետ կազմելով յուզի հակապատկեր մը: Երբեմն, աղջնակ մը, որուն հասակին մէջէն անապատի ծառերուն մերկ սլացքը կը զարնուի հոգիիդ, և որուն մարմինը կը մատնէ չուրին պակասը, իր աղազուն միսերուն վրայ բարակ ածգունութիւն մը ժարշամակած, կը կենայ թախճու, զիսիկը քարձը, աչքերը պիչ՝ ուրիշ փարթամ ամբամին մը — ի՞ր արթնենք, ինչպէս կը շըշմնչան իրենց չընորին զիման: Դեղնորակ մազերուն պակին մէջ փորագրուած որմանկարի մը նման, կաթէ հիւսուած այդ զէմքը, զոր չի հասկնար զեղջկունին: Հեռաւոր քայլ: Ո՛վ փտտէ: Ու կը քայէ, ներզացնակ ու նուրբ ու արտամահար, չընորին միսամիտ աղջիկը, այնքան անորդի բայց այնքան իրաւ, հաւասարիմ իր խորհութիւնը որ մարդ կը փորձուի անոր ծոցին վրայ թիսուս մանուկը ինտուելու:

Chitarrista

Որ ամենքիկան սունկ քաղաքներուն հետքեա-
լը կը կրկնէ արագ արագ ձանկելով զորչ ամա-
ռութիւններ շնչառարին:

Մտագքրազ կը կենամ լաստակեաններու առ-
ջեւ որսնցմէն ներս Ս. Ցակորայ կառոյցները կ'ո-
հաւասրուին տենզագին փայթի մը մէջ : Քաղաքին
սիրտին վրայ սա յազմթանակը արդար հացարու-
թիւն մը կը բանայ ամէն հայու սրտէն ներս : Ի-
րարմէ մեծ ու ազուոր սա չէ՞նքերը, իրենց
ձականին ամբասեւեն՝ խորհրդանիշ տարազը Ս.
Ցակորայ :

Անզգակարգար հեռացած եմ արևմտաքննություն ու անոր մշակոյթին մեծ մեջքերէն։ Անհաս են մաքրին ինչպէս Աստուծոյ անմըրանները։ Քարեն ու գիրեն զեսի աւազանը մեր ցեղին յոյզերուն։ Անկուսմէն ու ողբական արտօմութիւններէն զեսի փառքը կարելի յարութիւններուն։

Ու զեղարով նըրացած, սա օտարութեան
մէջ նոգիի տարօրէն ընտանի մե մը որ կը բուռնի
քարակյաներէն, տախտակներէն։ Ահ բայց ցո-
ւացիկ արդ պատկերը կը տպաւորէ։ Մասազ զը-
րեթէ պատանի անոր զիմագիթը թաթխուած է
շեղային լիքութեան մը կիսաստուերին մէջ, որ

հայրենի լեռան գագաթն ու մեր կաթողիկեները կը խորհրդանչէ:

Չեմ համարձակիր հետը խօսելու: Խորհուրդը դիւրաբեկ է այնքան: Գագայովնեան, մատաժման ու պատկերներու որսորդ, փարձառութիւնն ու վախը ունիմ «լուրջած երազութեան»: Ինչպէս կ'ըսնէ գաղիացիք:

Տրոտուր:

— Եւ կարելի այդ բառով տարածել ինչ որ կ'արտածորի անոր անձնն: Սիւ իր պարեզօտին մէջ վայելագեզ, երիտասարդ այս վարդապետը զիտէ՞ արգեօք անոր բեռը իր մատ մը մարտոքին զոր տժգոյն ցաւ մը կը թուի զեղանաւորի աշխատի ու չի կրնար: Արեք պուտ պուտ բաներ կը վառէ անոր ճակատին բայց չի հանիր աչքերուն որոնք վեզարին կիսաստուերին մէջ կը տարտամին, հազիւ պահելով քաղցրութիւնը հայցի հայեացքին:

Կը քալեմ ետեկն, մանկացած բայց յուզուելով:

Ահա ուրիշ մը:

Աղերէկ՝ մօրուքէն, բայց առոյգ՝ հասակին նետուածքովը: Վերարկուն վայելուէ է զարձեալ ու վեզարին ցոլարձակ ծփանքը ազնուական տրամաթեան մը հետ կը գանձնաւորի, հովէն ծեծուելով բայց չըսցուելով: Կը խօսին իրարու հետ, աշխոյժ ու լուրջ նոյն տանեն: Գաւառիկ չնշտով այդ բարբառը սրաւառուէ ևս օսարբութեան մէջ ու սրաւանդիչ ալ, մինչ անսնց լայն թեզաններուն մէջ իրենց գլուխոր կը ջանան երկարել զեղնած ու ազտու երկու աղաք, արեւելքին անխուսափելի մուրացիկները, անգային ու կէս ձայնավ մը . . . Անսնց փոքրութիւնը հազիւ կը պատսպարէ անտիական ու տառապանքը, վասն զի հարտար խաղարկութիւն մը զանոնք կ'ընէ զզուելի:

Մեծփոր կրօնաւոր մը, ամբողջովին կղակ ու ձնձրակ, կը հետեի տղոց շարժումներուն, բերանը բաց, շուշչէն նեղուելով: Ան կը շոյէ անդիտակցարար խարտեաչ ու նօսոր իր մազերը, տանին հեզ մը, իւղէն պաշարուած զբեթէ խրդդուած իր նայուածքը — ըսել կ'ուզեմ ակնցը — շոկուտելով մանրախարիսին իր քթին վրայ, մինչ ազատ ափին մէջ կը քրտնի սեւափակ ճանապարհացոյց մը, մերթ բացւող ու գոցւող: Հին քաղաք կը վնասէ սա չքեզ պազուային վրայ: Հասա քրտնիք մը, ինչպէս ասոր հատը, փարին ուսեւ քքովը քովընտի հրուած զբրից օսին յօրանչող ծալքերը, արեմին յուշուազարդ փուկերը և խաչով սկսող ափսոսը իր համբաւ մէջ որուն կէսէն ուսեւին կը կաղման իսրայէլի որդիները, արեմուտքի մէջ գաւական կաղապարէն բաւական տարբեր: Հոս է որ այդ պատկերը մասնաւոր կնիք մը կը հազնի, ցեղին ամէն աննահանջ քանի մը զիծերը կարեարի հանելով: Երկու հազար ամեր երկարաձեզւած տարագրութիւնը օստարացուած է այդ մարթերը իրարու, զերմանական, հիւսոսային ցեղե-

րու մարմնակազմութեան օրէնքները պարտազրելով սեմական ժագումին: Եքեղ, ժանեկազարդ սայլակներու մէջ մանուկներ, կաթէ շինուած, լեցւն, այնքան որ աշուկները զուրսէն զրուած կարուտիկ ուլունքներու կը ննմանին ու անզիփական մշուշին կամ ուսու զաշտերուն ձիւնին մէջ զարերով զանգազ աճումին բնախօսական հետեւանքները կը ցուցազրեն, ցեղին պատկերին վրայ տիբական յաւելումներով: Սայլակներուն հովին նոյն զիծերով սպասուհիներ, սուրբիական տարբով: Ու չես կրնար զանազանել Անգլիական, Քերմանական և խրայէլեան արիւնները: Հարիւրներով չոս, խաչոր, կրտամիոց այն զըլուխներէն սրոնց քունքերն ի վար մազփ մանրիկ հիւսակներ կը կախուին, զեղնաւուն մօրթին վրայ սունձուած մանրանկար սիւնակներու նման: Խիս կամ ցանցաւ մօրուքներու մէջ կը թագուի անոնց խարիսխոր: Ու զունաթափ զիսարիկներու ներքին անհանգիստ ա'յն հանգարտութիւնը որ այդ ցեղին մոքի կեանքը կազմեց, ներքնասուստ ամրախարիսխորինց յոյսին թեւերուն մէջը, բայց զուրսէն շարանակակ յաջնախառնով: Թափառական նեան վէկփի մը վերնագիրը չէ միայն այլ քարեւու տեղ չսրբուող, նայելու տեղ ինքզինքը իր ներսը կիզբունող, ու իր երազին պահպանուածէն կլուած սա ձե՛ր, տրաում, կիսամօքփոտ, զոր զարաւոր տառապանքը մեզմացուցեր է, աւրելով խորութիւնը հոգիկան զիծերուն ու մանրացուցեր անոնց քիթը ինչպէս ամբաւ հզարդէն անդամական ու տառապանքը, վասն զի հարտար խաղարկութիւնը մը զանոնք կ'ընէ զզուելի:

Աղերէկ՝ մօրուքէն, բայց առոյգ՝ հանգան երկարել զեղնած ու ազտու երկու աղաք, արեւելքին անխուսափելի մուրացիկները, անգային ու կէս ձայնավ մը . . . Անսնց փոքրութիւնը հազիւ կը պատսպարէ անտիական ու տառապանքը, վասն զի հարտար խաղարկութիւն մը զանոնք կ'ընէ զզուելի:

Մեծփոր կրօնաւոր մը, ամբողջովին կղակ ու ձնձրակ, կը հետեի տղոց շարժումներուն, բերանը բաց, շուշչէն նեղուելով: Ան կը շոյէ անդիտակցարար խարտեաչ ու նօսոր իր մազերը, տանին հեզ մը, իւղէն պաշարուած զբեթէ խրդդուած իր նայուածքը — ըսել կ'ուզեմ ակնցը — շոկուտելով մանրախարիսին իր քթին վրայ, մինչ ազատ ափին մէջ կը քրտնի սեւափակ ճանապարհացոյց մը, մերթ բացւող ու գոցւող: Հին քաղաք կը վնասէ սա չքեզ պազուային վրայ: Հասա քրտնիք մը, ինչպէս ասոր հատը, փարին ուսեւ քքովը քովընտի հրուած զբրից օսին յօրանչող ծալքերը, արեմին յուշուազարդ փուկերը և խաչով սկսող ափսոսը իր համբաւ մէջ որուն կէսէն ուսեւին կը մանեն իրենց հզարտութիւնը մեզմելու միամիտ պատրաստի: Արաբը՝ քաղցրանալու, հանգչելու, զովանալու պէտք մը մզուած: Քրիստոնեան՝ երկնայնանալու, այսինքն կեանքէն վախչելու կարուով մը տրաումած: Խրայէլին որդիները լացի պատին ասքին կը գտնեն իրենց երազին ցշափելի իրականութիւնը, հոգ չէ թէ նուաստ ու գերի, բայց սրուն հօծութիւնը շիւզ մը բան չէ զիջած օստար մշակոյթներուն: Ու աւելին: Արեմուտքին պէտք ու փարթամ ու ներինին աշկերտները, մարմնասով ինչպէս հոգիով իրենց ցեղին

այնքան հեռացած, զարերու լայնքով մը անջրը պիտուած, սօր հրաշքին զինովը, քանի մը բարդի մէջ կը վերապանան իրենց պատկերուն: Աւ Գերմանիային չունչը հոս առած արդիական զիտունը որ իր գիրքերուն պատգամինքին զատ ուրիշ սրբութիւն չէր ընդունած: Ներքին հզօք շարժէ մը զգրդուելով, կը զանէ ինքինքը ետ, վար, երկու հազար տարի իջած ու . . . կուլայ: Դորձաւո՞ր լայ խորնորդին: — Անկանած անհուն այն տղեղութիւնը, զոր մարդկային լեզուն չի հասնիր պատկերու: Եարիշար, ծաւնկի՝ սաւնին վրայ, հիւառած իրարու, կազմելու համար աշխարհին ամենէն անխարստակելի շլքան, մարդկային կո՞նցը կը շարժի առանց տեղ փախելու: Անկարուելի է այդ կոյտին նայիլ, առանց խոռոչի: Այդ գլուխիներուն անրարսու պատգամը սակայն: Այդ փակ — որովհետեւ կէսով կոյլը — աշքերուն թարախին ընդուչչէն ինքզինքը ազատել ձգտող նայուած քին անհուն ուժգնութիւնը: Այդ կմախք զէմքերուն ամառածէս ու վշուա լարուածքը զէդ երազ: Աւ մանաւանդ հաւաքական աւերակոյտին վրայ բերաններուն անաւոր խռոչնե՞րը, որոնք զիս կը տղաւորեն զերեզմանի փառի մը նման, և որոնց խորէն, մրմռնչի մը անզետեղիւ ծուխը, օսար, հեռու, մեղմ ու տարօրէն ցնցող, մինչ սոտք մնացածներուն ափերէն զիրքի մը իւզ զարձած զիրերը կը փայլին խիստ լոյսին մէջ: Աւ լոյցին ու հոտին, տղեղութեան ու ներքին զեղեցկութեան սա համանուագ յուղումը կը սաստկանայ կիներու երկարուն ու ողբական եղանակովը: Կուլան ու կը ծեծեն իրենց քորածածուկ հականները քարէ քար: Եքեզ տիկին մը, հոտաւէս իր թաշկինակին կը յանձնէ իր արցունքը զոր հաւանաբար բերած է էլուայի չուրերէն: :

Այս պատկերներուն մօտ ուժգնութեամբ մը սուարականը կը տղաւորուի զարձեալ արարէն, ոչ Ասուրիոյ և Եզիդոսոսի անկնիք տիսպարէն որուն յատկանշող զիճերը աւելորդ է հոս մանրամասնել: Ասղինան արա՞րը, նկարէն իր զիխանոցովը, օներու հատակով մը զիխուն զեղեզուած ներմակ վառաւակ: Արմէ զարեզու զըալոյ իր արձակութեամբ մը: Արարը՝ նայուած քին հասարակած այն սաթթովը ու մորթին զզինք արեազգարձայնութեամբը: Ար կը քալէ, մայլ ու զայրացած, զահակորոյ կամ պաշարուած իշխանազունի մը նման: Անոր աչքերէն, այսնէն աննահանչ այն ասելութիւնը որ անապատային վայրերուն ծորումն է մարդոց հզիկին ներս: Անչ քալեր, այլ կը ծեծէ փողոցը, ու անոր նայուածքը սլաք մըն է, պատեանէն արձակուած չեղը մը զաշոյն Փողոցի մը կեա՞նքը: Ո՞վ պիտի յաւակներ սպասել քու պարզած զզայութիւններու մշտանորագ պատգամը, մանաւանդ այնպիսի տեղեր ուր կեանքին կոհանները կը փրթին այնքան ասարաբը գոտիներէ ու կը ծեծէին հակագիր խարակիներէ: Մի մոռնաք որ երուասգէմ քաղաքն է հինին ու նորին, աղնեկարանը մարգոց երեք մեծ կրօնքներուն: Աւ Պակարանը՝ կրկէ՞ս, հզօք ցեղերու և կիրքերու:

Յայց այս կեանքը իր վնասկան կերպըն կալութիւնը կը զանէ այն ուրիշ կեզրոններուն մէջ սրոնք ծանօթ են իր սրբատեղի: Ժառովրզական զզայնութիւնը այդ վայրերուն վրայ զիզած է ամբաւ հարստութիւնն ու խորութիւնը միլիոններու հզիքին: Կարծես ամպարազիծ հեռազգածութիւն մը աշխարհին կարեւոր անկիւններէն հոս փոփազրած է ոյքը, զգացումները, յայզերը բայր անոնց որոնք ապրեցան այս մարդերէն զուրս բայց ամէն օր անգամ մը երազը շնուցին այս տաճարներուն ու անոնց տակ թաղանուած խորհուրդին ու այսօնի սպաստած եղան անոր յափունական կենացանութեան: Ո՞վ է չափեր զազտնիքը օրով կը թթուայ մեր արտաքին տիեզերքը: Ցո՞յն նոյն մատածումով, կը յաւակնի չափած ըլլալ համբան անտեսն հառագայթներուն որոնց մայլ կը քալէ մեր ներքին ափեզերքը: Հզիքանութիւնը, ընազիտութիւնը զես չեն իսկ սկած: Այնքան ընզարձակ է մեզ կրկնակի պարուրող խօսքութեզը:

Մեռելի մը վրայ արցունք մը կէս զարուի կեանքը կը պատմէ տեսնել կրցողին:

* * *

Այդ սրբատեղիները հզօր իրենց թելազրականութիւնը կը զանէն ամէն մտքի վրայ, նոյն իսկ ամենէն աւելի այն մտքերուն օրոնք կը խորին զտած ըլլալ իմացական հաւասարակըշութիւնը մը, ժխտական խարիսխներով: Նոպատակէս զուրս է ծանրանալ զզացական այն խորունկ իրականութեան ալ որ հոս այցելող արուեստագետներուն ներշնչած է մեծ ու զեղեցիկ զորեր: Զուր տեղը չէ որ անուն մը, պատկեր մը զարերու զզացումներուն առանցքը կը զառնան, ըստեղծելու չափ մարդկութեան ամենէն հզօր մէկ քանի խոռվիները: Ներքումը, ուրացումը, չեն կրնար հապարանալ, ու անտեսնել նմանուն ուժգնութիւնը այդ զզացումներուն օրոնք անզրագոյն քչաններէ սկիզբ առնենուն հակառակ, տակաւին յայօր անհամար սիրուեր խոռվիք, լարումի, երկնային սուզումի տաղաւարներ կը հանդերձն: Աւ զես չէ պարտուած մահը սրպէսզի անոր նեկայ սաղաւարանները — պատկերը նկատի ունի աղօթավայրերու գմբէթները — պարպուին իրենց խորհուրդին: Ներքին իրականութիւնը զես հացն է տառապող մարդկութեան: Ամէն զար, իր ասրազութեան չափով պիտի նետէ միջոցին վրայ քարէ իր երազները օրոնք բ այդ ներքին իրականութիւնը, աւելի հասկնալի տարազով մը՝ հաւասար արգուս կ'արձանացնեն: Չեմ վիճիր այդ զզացումները կողմէ արուած բիւրուոր տարբերակներուն տեղի կամ անտեղի արձեքներէն: Ատիկա գործը ըլլալու է ուրիշներու:

Իմ փափա՞քը՝ սկեռումն է քանի մը զզայութիւններու, իրենց մերկութեան ու անկեղծութեան մէջ, օրոնք արթնցան ներս, երբ մայլ այդ կամարներուն ներքեւ, կամ մնացի երազկատ բացավայրերուն առջեւ, — ամէնքն ալ պատմութեան, աւանդութեան պատմուածուով:

զգեստաւոր : Մոռնալու չէ որ այս երկիրին մէջ ըրութներուն կանակները մորհնի չաւնին , ոչ ալ չենք չորսր ժառար , բայց զեօպի երկիրնք յարդարուած տեսակ մը աստիճանները կը թափն ուրանց վրայէն երեակայութիւնը չես գիտեր ինչպէս համբար կը հանէ հօգինները : Այս զարձեալ մոռնալու չէ որ Երուսաղէմի պատմական մասը քաղաք մը չէ այլ հօսկայ գերեզման մը : Հան տունները կ'ընկղմին զետանին ներքիւ ու կեանքը սպասում մըն է : Այս ծավեղերքէն մինչեւ Անդր Յարդարնանի չէկ ամայութիւնները հոգը գեռ կը տրափէ հետքերովը աստուածային քայլերան :

Պիսի չնկարագրեմ տաճարները առանձին առանձին, ատիկա բրած են խզ ճամփա ու մեծ զիտուններ։ Աչ ալ քննարական գեղութեներով պիտի պատմեմ այն ոսկի ամօղը որ բացուեցաւ իմ մէջ, քարեն ու խունկեն անդին, տառապանքեն ու մարգկային յիմարութիւններեն անկախ, զեսպի հեշտագին սուզութեները, իրականութիւննեն փաթելու ու նիւթեն զերծուելու այնքան ստուփիչ զգացութեներով։ Բարձրաթուիչ քերթուզներ տուած են առարիկացումը արդ սարսուաներան։

Այդ սրբավայրի բուն խրայնառուկ գեղեցկաւ-
թիւնը պայմանաւոր է զիձէն, զոյնէն, հարկա-
ռակն վեր, սատր բանով մը: Ալբուեստին այս հիմ-
նաստարի բըր, այդ կառայցներաւն մէջ, զմնակիօ-
քէն կը հասնին հակազիր արգիւնքներու: Քաղա-
քական մրցութիւններ անգործմաննիվ կերպով
վիրաւորած են անսոնց օտիկնիկ ներգանակու-
թիւնը, խորչերու, մէջ ի մէջ վրաններու վերա-
ծելով զմբէթիւններուն ներքե խոնարհող խաղա-
զութիւննը միջացին, որ միասարր ազօթառեղին-
ներուն վեհութիւնը կ'ապահովէ ու աչքն ու հո-
գին կը լիցնէ հաւասարապէս: Կարգի, դաշնակու-
թեան, համաշափ ընդլայնումի զգայութիւններ —
զասական արուեստին մէկ քանի մեծ սարազե-
լինները — մի ժնառուք անսոնցն ոչ մէկուն մէջ: Այս
մարզին վրայ անսոնց տկարութիւնը, — ու-
րիշներ պիտի ձգէին՝ մեծութիւննը — իբր պատ-
ճառ ունի թաքուն զօրութիւններ, աւելի մեծ
քան անսոնք որոնք այսօր, օրինակի մը համար,
հարիւրյարկին կառայցներ կ'ամբարտակին նոր
աշխարհի մէկ երկու քաղաքներու մէջ: Ճարտա-
րապետութիւնը որ այնքան ազգայինն է բոլոր
արուեստներուն, ըստել կ'ուզեմ այնքան հարազա-
տորէն կը յայտնարերէ տրուած ցեղի մը հոգին,
հոս զուրկ է այդ կերպոյն առաքինութիւննեւ: Աւելի
իտիւն'ը, — նակառակ իրենց թիւնն ըազ-
մութեան, թերեւ ալ տեղութիւնն մէջ իրենց
իրարու մերձաւորութեան, անսոնք չեն կրնար
մոքի մէջ կերպազրել վիճակ մը որ — նկատի
չունիմ կրօնականը — զիմազիմ ունենայ: Այցե-
լեցէք Փափրէի մզկիթիւննը ու զուք պիտի տպա-
ւորուիք հզօր այն միութիւնն որով այդ կա-
ռայցները մէկ զզացումի, մանաւանդ մէկ ցեղի հո-
գեխոյանքը կը պատմեն ու իրար կը լրացնեն: Պայոս մէջ Ա. Սաֆինայի տաճարը, անհունազի և
անհատական, տաճկնալէն վերջն ալ չէ կարոնցու-
ցած արքենի իր խառաւթիւնը, նոխութեան մէջ
ժուռքակալ իր հզարաւոթիւնը, հզիններուն վրայ

զաման, զրեթէ բարբարոս այն տիբակալութիւնը որ արեւմուռքին ու արեւելքին նախկան զապահակը եղաւ այդ ժաղավարքին մէջ է՞նչն է որ առանց ոճի կ'ընէ երտուաղէմի քրիստոնեայ սրբագրութիւրը : . . . Անշուշա այն տաճարները որոնք Ս. Յաւուրիւն, Ս. Ասուածածին, Ս. Յակով, Ս. Խոնեղ կը կոչուին, կնիքին տակն են մասցած երկրին քաղաքական ճակատագրին : Հայուանարքի ու գերութեան մէջ ապրելու կանչուած այդ կառայցները պարտազիթ համեստութեամբ մը կը սրօգին իրենք զիրենք խոլամին նախանձէն ու բանութենէն : Անշուշա, անոնք գործն են ցեղի մը, շրջանի մը : Բայց որո՞ւնը : Գտուար հասկը-նալի ճնշումի մը տակ որ միլիոններով հոգիներու ընան է թերեւ քարին կամ ոճին վրայ, անոնք կորոնցցցացած են արգեօք իրենց անհամականութիւնը, հագնելու համար նկարագիրը կուն-քին որ անզին Ասիս և Եւրոպայի մէջ կը զար-գանայ տաւելապէս նման մզումի մը անձնա-տուր, արտաքին ինքնացումն աւելի, նզատա-կը հետապնդելով աղդերու համածուլումին, միակ ու մեծ զգայնութեան մը ծացը : . . . Միւս կող-մէն ծանօթ իրողութիւն է որ սրբանելիները, մանաւանդ անոնք որ մեծութեան պարտուակէն կը ձեռին, ու հոգեկան մեծ ուժերու համազրու-մը կ'ընեն, արքաներու, իշխանազաններու ձե-ռակերտներ ըլլալուուն չափ ու թերեւ աւելի ալ-հոն' շնոր, բիւրեղացու'մը, մարմնացումն են ժո-ղովրդային հուծերու զգայնութեան, այն անզի-մազքելի սուցքին սրավ ցեղի մը սիրտը այզգօւնի ցեղինը կ'ասարկայէ միջոցն ի վեր : Ա՞ր շա-լակները կրած են քարերը ար չէնքերուն . . . Երուաղէմը ձայրագաւառային քաղաք մըն էր Բիւրգանական կայսրութեաննակը ընական շրջանին ու ատով՝ ենթակայ յարձակման մզձաւանչին : Կ'անցնիմ արագ պատութեամբ թերազքելի ընդ-հանրացումներին բայց կը կինամ այդ քաղաքին զրեթէ անընզմէջ զերութեան որ արտևոտ տկա-րացնազ եթէ ոչ սպաննող տիբական աղդակը կը նկատաի, պարտուած ժողովուրդներու զիսուն :

Ո՞ւր, աղջային դանդուածը, այսինքն անմահ խմբը բոլոր մեծագործութեանց, սաեղանումներուն։ Ասիկա զականած է այս քաղաքին։ Մի մոռնեաք թէ նոյն ասոնքն անիկա սատանն է այդ արուեստին սիսերիմ թշնամի ուրիշ մատյանութեան մը։ Աշխարհի ձագերին գաղթական հաղեստանք մը զմնզակ պաշտօնը ունի հակակշանելու այդ ասելութիւնը, պահպանելու համար իրը։ Քաղաքական վերիշարումներու թօնաւորնին մ.ջ., կրօնական միաբանութիւններ, մանաւանդ լատինն ու յօյնը այդ սրբավայրերուն տիբակալում կը հետապնդեն կարելի ամէն փոքրութիւններով։ Աշխարհիկ նոգասակներու այս գերիշխանութիւնը արհամարնելի իրազութիւն մը չէ հոս, ինչպէս ցեղային տարրին տարսաւութիւնը։ Վեհասականութեան, զէմքի, մարմինի սա պահանջ այս տաճարներուն վրայ հաւանաբար կը կապուի ուրիշ հանգամանքի մըն ալ։ Անոնք ուղղուեցան հրեային ու արարին ցաւովն ու քըրտմինքը երբ կը կառուցուեին։

Առ միւս կողմէն, ծագումի առ պայմանը չի ներգործեր նաև չէ զաքացնող, օտարացնող առ ընդհանրականութեան մէջ որ այդ որբատեղիները կ'ընէ բաժան բաժան, առանց ազգային կուբը, եթէ նկատի շատանքը միւս նոյն բաժան իրական արդիւնքը որ վկայութիւնն է զարաւոր կիրքերու: Այդ առաջարներուն մէջ կուն ու առելութիւնը իրենց ասպարեզը ըրբն ուրիշ ոչ մէկ անգամ տեսաւած յամառութեամբ, ուժգութեամբ կանքեց մը փոխելը անոնց սրբաշունչ կամարներուն ներքի զուռ կը բանայ կադ ու բախումի, մինչեւ իսկ արթոնի: Երեք զաւանութիւններն ալ իրարու վրայ լարուած աչքեր կը պահեն տաճարներուն պատերուն ներսը ու մշտագոստառան զիրոր որդքատեր անմիջապէս որ մէկուն լուսարար որբապղծութիւնը գործէ մամ մը փոխելու պատկերի մը առջեն:

(Անայելը բայոր բիւլի)

6. ՕՇԱԱԱԱ

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ՉՈՐՍ ՆԱՐ ԱԲԵՂԱՆՆԵՐՈՒ

Աւարտած ըլլալով իրենց ութամեաց զպրոցական ընթացքը, և զնահատելի յաջողութեամբ պատրաստած լինելով իրենց պարտագրուած աւարտական զրութիւնները, Վարդավառի տօնի կիրակին, 15 յուլիսի՝ ըստ Հին Տոմարի, Ա. Սթոռոյ Մայր Տաճարին մէջ քահանայական աստիճան և Վեղարի օրհնութիւն ստացան, Հաստատութեանս Ընծայարանի Բարձրուղյն գասարանի չորս Մարկաւագները. Հրանդ Մինասեան, Մարգիս Աւետիսեան, Բարգէն Թումայեան և Կարապետ Կրճիկեան:

Ընծայեաները յատենի Տնօրէն Ժողովոյ շաբաթ մը առաջ յայտնած լինելով իրենց ինքնակամ յօժարութիւնը՝ ընդգրկելու կուսակրօնութեանլուծք հաւատարմութեամբ ծառայելու Ազգին, Եկեղեցին և այս նույրական Տան, քանի մը օր վերջ ևս իրենց զրաւոր յանձնառագրերը մատուցած էին նորին Ամենապատուութեան, որ գոհութեամբ և սիրով ընդունած էր անոնց ինքնանուէր ընծայաբերութեան այս ուխտը:

Հաս վանական կանոնաց, ձեռնազրութիւնը կատարեց Ա. Պատրիարք Հայրը, Խրառութակութեամբ Լուսարարապետ Տ. Մերոպ Մրացանի: Թէ՛ կոչման վեհաչուք արարողութիւնը՝ շաբաթ երեկոյին,

թէ՛ ձեռնազրութեան աստուածային խորհուրդը՝ կիրակի առաւատուն, ի ժամ Ա. Պատրարքի, և թէ՛ վեղարի օրհնութեան սրտառուէ կարգը՝ կիրակի երեկոյին, կատարուեցան նախորդ ձեռնազրութեանց բավանդակ չքեզութեամբ, զգացումով և պատկառանքով: Հոծ բազմութեան մէջ, որ կը լիցնէր Տաճարն ու զասը, այս անգամ ուշագրաւ էր ներկայութիւնը բազմաթիւ յոյն վարդապետաներուն, և մէկէ աւելի հայկացնէր և լատին կղերականներու:

Բնծայեալներուն՝ աշխարհէ հրաժարմանը կրօնի և եկեղեցւոյ նուիրման ձեռամբարձ հրապարակային ուխտը, մարմնոյ կեանքին մեռելութիւնը նշանակող փիլոնին զգեցումը՝ ձեռամբ իրենց հոգեցնողին, ինչպէս նաև Ա. Հոգւոյն զրումը խորհրդաւորող Օծումը սրբալոյս միւսոնով՝ զորձեալ որցունք խլեց ամենուն աչքերէն, ձեռնադրուցին, ձեռնազրութեաններու և բոլոր ներկայից տալով հոգեսոր յուզումի սարսուսներ:

Ա. Պատրիարքը, օծման պահուն, փոխելով չորսին ևս անունները, Հրանդ Մարկաւագը կոչեց Տ. Պարոյր, Մարգիս Մարկաւագը՝ Տ. Յուսիկ, Բարգէն Մարկաւագը՝ Տ. Պասկ, Կարապետ Մարկաւագը՝ Տ. Միւռոն:

Ապա զգածուած հոգւով խօսեցաւ քարոզը. Նոյնութիւն մը ցոյց տուաւ նախօրուան տօնին և ձեռնազրութեան խորհուրդներուն միջեւ: Բաւ թէ Պայծառակրութիւնը Յիսուսի կեանքին այն պահն է: ուր անիկա ամենէն աւելի պայծառօքէն ունեցաւ իր Մեսիական նկարագրին ըմբռնումը, ինքինքնը Մովսէսի և Եղիայի հետ հոգեկան հաղորդութեան մը մէջ զգացած պահուն, աղօթքի միջոցին: Հեռնադրութիւնը ևս, ըստ, Աստուծունէին համար՝ կեանքի այդ վայրկեանն է, ուր անիկա պէտք է յատակօքէն ունենայ իր կոչումին զիտակցութիւնը: Հանրային ծառայութեան կանչուած մարզը, յարեց, կրնայ իր մէջ յառաջ բերել ինքնանանաւութեան այդ վիճակը, երբ կարենայ, Աստուծոյ հետ ներքին գէմյանդիմանութեան լոյսի մը մէջ, իր հոգւոյն խորը արթնցնել ցեղին և կրօնքին ամենէն մաքուր տիպարները: Մավսէս օրէնքն է, այսինքն պահպանողականութիւնը. Եղիա՝ նախանձայութութիւնը, այսինքն ազատականութիւնը: Աւ բարի և մեծ զորձիներ հանդ

զիսանալու ճամբառն մէջ կը մտնեն անոնք միայն, որոնք կրնան այդ երկու ձգտումներուն միջաւահնման կէտի մը վրայ գնել իրենց զործուէութեան կոռւանը, մէկէն առնելով անշեղ և անխլիրտ զնացքի մը կչիռը, և միւսէն՝ բարձրագոյն խոյանքներու թուչքը. ուրիշ խօսքով, անոնք միայն կրնան ինքզինքնին լծուած զգալ իսկապէս փրկարար ծառայութեան մը լուծածին, որոնք կրնան իրարու հետ ներդաշնակօրէն լծորդել իրենց մէջ՝ մարդուն գուղափարը և Աստուծոյ մտածումը: Յիսուսի պայծառակերպութիւնը՝ իր ճշմարիտ մարդկութեան և հաւասարապէս ճշմարիտ աստուծութեան զգացումներուն իրական բայց անայլայլ ազուցումն է իրարու մէջ: Անոնք որ հոգիկան այսպիսի կացութիւն մը կրնան կազմել իրենց մէջ, հզօր յարումով կը փարին իրենց կոչումէն իրենց տրուած բոլոր պարտականութիւններուն, որքան ալ տաժանելի և ծանր լինին անոնք: Ասոր համար է որ թարորի լոյսներուն մէջէն անխոռով աչքով կը դիտէր Յիսուս արիւնոտ Գողգոթան, երբ Մովսէս և Եղիտ կը խօսին իրեն հետ զգելիցն որ կատարելոց էր յերուադէմո: — Պետքո՞ւ բացագանցութիւնը, ըստու, «Բարւոք է մեզ աստ լինել»՝ Փրկչին խղճմտանքի ձայնին անդրադարձութիւնն է լոկ՝ իր սրտին մէջ: Անոր հետևողները պէտք է նմանիլ ձգտին իրեն, մահուչափ սիրելու համար իրենց պարտականութիւնները, որքան ալ զժընդակ և անհնարին թուին անոնք իրեն: Ճշմարտութեան, արգարութեան, սիրոյ, յայսի և սրբութեան համար իրենց կրած տառապանքներուն մէջ, Աստուծոյ պաշտօնեաները պէտք է ներքին քաջութիւն ունենան իրենք իրենց ըսելու. «Բարւոք է մեզ աստ լինել». լաւ է որ այս տեղ, այսինքն այս պարտականութեան տակ մնանք ընդ միշտ. «Հո՞ս կինանք, հո՞ս, զործենք, հո՞ս տառապինք, հոս միռնինք...»: Աստուծոյ սեղանին ընծայեալին ուխտի նշանաբանը ա'յս պէտք է լինի իր ձեռնադրութեան, այսինքն իր պայծառակերպութեան օրը: — Զեր թարորը այս բեմն է, ուր կրօնքին փառքը կը ճանէք, ուր Գողգոթան հոն, վարը և հեռուն, ուր մեր նահատակ մողովուրդը արիւն և արցունք կու լայ ամէն օր: Ան-

տրտում քաջութեամբ զիտեցէք զայն, ընթանալու համար, վագւընէ սկսեալ, զէպի ան: Այս բեմը ձեր զործունէութեան սեմը՝ մուտքն է միայն, իսկ փակումը՝ ձեր զերեզմանը միայն: Ամէն մարդ կը ծնի, ամէն մարդ կը մեանի. բայց երջանիկ են անոնք միայն, որոնց ծննդեան և մահումն բազիները իրարմէ բամնող միջոցը կամ դաշտը լի են քաջութեան, սիրոյ և առաքինութեան զործերով: Մի՛ մոռնաք, շարունակեց, թէ այս տեղ ես, ձեր թարորին վրայ, ձեր պայծառակերպութեան օրը, զուք ալ ունիք հոս ձեր Մովսէսն ու Եղիան, երկու Յակոբոսները, Տեառնեղբայրը ու Գլամազիրը, որոնց առաջինը օրէնքին պատգամը աւետարանից չնորհաց անտառութեան մէջ, ու երկրորդ՝ որը թեան և սիրոյ օրհնութեան երգը լսեց իր արեան խոխոջումին մէջէն: Ամէնքս կը ցանկանք ի սրտէ որ անոնք խօսած լինին այսօր ձեզի հետ՝ ձեր հոգիներուն խորութեան մէջ՝ ձեր ապագայ պարտականութեանց մասին, ինչպէս խօսած են միշտ սիրտերուն մէջ բիւրաւոր այն ձեռնադրբեալներուն, որոնք բազում զարերէ ի վեր խօնարհեցուցած են իրենց պարանոցը այս նուիրական խորանին առջև: Մի՛ լուսնէք երբեք անօնց այդ նուիրական ձայնը ձեր մէջ: — Ի վերջոյ հոգեռանդն զգածմամբ ոգեկոչեց Ա. Աթոռոյս մեծ նահապեանները, Պարոն Տէրը, Ծղթայտիրը, Հաննան, Զաքարիան, Թէզոգոսները, Կիրակոսը, Յովհաննէսը, Եսային, Վեհապետեանը, և արցունքով կանդ առնելով Դուրեանի առջև, հայցեց որ իրենց անմահութեան յաւիտենական խորքէն օրհնեն իրենց շարունակուած զործին այս սկաղքերութիւնը:

Քարոզէն վերջ, Աւագ Սարկաւազը ձայնեց «Ողջոյն տուք միմեանց», ու մինչ զպիրները կ'եղանակէին և Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, ատանեւինը զարերու խորքէն հնչող զմայլելի օրհներգը, Մրրազանը ի համբոյր կը խոնարհէր իր ձեռնուսուններուն օծեալ ճակատին և ձեռաց. իրեն կը հետեւէր հոգեւորականաց զասը ամբողջ, սուրբ օծութեան օրհնախտոն այս բուրումը հետզհետէ փոխանցելով բուզանդակ ժողովուրդին:

Երեկոյեան ժամերգութեան տահն, ինչպէս վերև ակնարկեցինք, մեծ բազ-

մութեաններկայութեանը, սրաասուչ խորհրդագւորութեամբ կատարուեցաւ արեգայական վեղարի օրհնութիւնն ու տուշութիւնը, ու երբ չորս երթասարդ հոգեւորականները զգեցան աշխարհուրաց կեանքին կնզուղը, կ'արտասուէին, ոչ միայն անոնցմէ միոյն մայրիկը, որ է. Պոլսէն եկեր էր ներկայ լինելու իր զաւիկին ձեռնապրութեան, ոյլ նաև բոլոր մայրերը՝ ի տեղի միւս երեքին մայրերուն, որոնք տարաբագրութեան ճամբան վրայ կամ պատերազմի խառնուրդին մէջ վաղուց նահատակուած, կը հաւատանք թէ իրենց անմահութեան սուրբ համբոյըն է որ կը զրկէին այդ բոպէին իրենց հոգւոյ հատորներուն օծուած ճակատներուն և աջերուն:

Դէշերասկիզբին, Ընթրիքի հանքային միծ սեղան տրուեցաւ բավանդակ Միաբանութեան և ուսանողներուն: Ս. Պատարիարքը անզինի և կենաց արտասանելով՝ նորախայդ պտուղներէն անցաւ հաստարմատ ծառին, նորընծաներէն՝ միաբանութեան, մասնաւորաբար հնագոյն անցեալ սերուղներուն, արագ ակնարկի մը մէջ պատերացնելով Ս. Աթոռոյ և անոր հազարար մշակներուն, պատրիարքներէն սկսեալ մինչեւ յետին քրծազգեացին կեանքը, և անկէ բզիսած կրօնական և ազգային միմիթարութեան գործը: Մազթեց որ գարերէ ի վեր Միոնի այս բարձունքին վրայ հսկող հաւատքի և սիրոյ ոզին ընդ միշտ մեայ անքուն, Աստուծոյ փառքին և ազգին բարւոյն համար: Յետոյ ամրող ներկաները համերգեցին օրհնեցէք զՏէրյօրհնութիւն ի նոր, քանզի ծագեաց մեզ եղջիւր ի Դաւիթ շարականը, որ նոյն ատեն պաշտօնական օրհներգն է Ա. Յակոբեանց: — Ծնորհարաշխութեան հանզիսութիւնք վերջացան այսպէս հոգեսր խընդութեանց սրտագրաւ ոգեսրութեամբ, ամէնուն մազթանքներով որ այս չորս ձեռնապրութիւնը լինի մեր Միաբանութիւնը: — Յաջորդ առաւուժ առաջարին վերաբերմար, մասնաւորապէս, (էջ 230): — Տ. Յանիկ Արենայ գրած է Յովհան Անկերերանի բնական հոգիորեւ մատենագրապէս արծէքին մասին ընդհանրապէս, և անոր հայերէնի թարգմանուած տրագրեալ և մանւանդ անտօնի գործերուն շուրջ մասնաւորապէս, առամինն նկատութեամբ եւ յունարէնի հետ համեմատութեամբ նայեալ մեկնութեան այն հատուածներուն, որոնք զեռ անտօնի, կը պահուէին մեր Մատենագրաբարին մէջ, (էջ 373): Տ. Պակի Արենայ ուսումնաաբրած է Հայ եկեղեցական երաժշտութիւնը, ընդհանուր կրօնական և քրիստոնէական և ազգային երաժշտութեան և հայ մազուրդական երգին հետ իր յարգերութեանց մէջ, զանց ընելով նաև քրենութիւններ և տեսութեաններ կատարել մեր եկեղեցական հրին երաշւտութեան արտօնուագիտական համեմատականքներուն մասին, (էջ 230): Տ. Միւնոն Արենայ աշխարհաբար հայերէնի վերած է Ասղամոնի «Խմաստութիւն» գիրը, ուսումնաաբրական ներածութեամբ, մեկնարանական ծանօթութիւններով եւ յունարէնի համեմատական նօթերով միասին:

Ասորեւ կը դնինք նորընծայից կենսագրութեան քանի մը գիծեր միայն:

Տ. Պարոյը Արենայ ծնամ է 1910 ին կ. Պոլիս, Տ. Յուսիկ Արենայ՝ 1910 ին, Զմիւռնիտ, Տ. Պատիկ Արենայ՝ 1912 ին, Պարտիզակ, Տ. Միւռոն Արենայ՝ 1911 ին, կ. Պոլիս — Զորոն ալ տարագրութեան ասեն կամ պատերազմի խանուրով մէջ մէջ կորսեցացած են ձնողքին, միայն երրորդը անի մայր Ամէնքն ալ իր որը պատապարան դասած են շառնաստանի ամերիկան որբանցներուն մէջ ի լութեաքի և ի Միքայ, ի իրնց ձնողավարի դղբատանց մէջ առած տարական նախակրթութիւննին շարունակած են այդ բարեսիրական հաստատութեանց մէջ, այդ ոսմի վաղուց բաւական ընդեւանալով նաեւ յունարէն յեղուն Ալազին երեքը երտևազկմ բրուած և ընդունուած են 1926 ին Ա. Աթոռոյա մասնագուուրաց վարժաբանը ուր իրենց ընկերոցած է եւ չորրորդը՝ 1929 ին ժամանակաւաց շրջանը բաջապահութեամբ աւարտելով, 1930 ին, Արդկաւագ ձեռնագրուած են լուսաբարապիտ Տ. Միւռոն Արբազանէ, որ այն միջոցին Տեղապահն, կը ակնաշուտի աշխատութիւններ են արդարի՝ կրօնական, եկեղեցագիտական եւ մատենագրական հասակիտով: Տ. Պարոյ Արենայ աշխարհաբարի վերածած, յառաջապահած եւ ծանօթարանած է Զերոն Գլանը, առութիւններ եւ կատարելով նախասակեզարեան շրջանին վերաբուած հայ եկեղենակեներուն մատենագրական հարցին շուրջ ընդհանրապէս, և Հայ հեթանութեան եւ Հայ քրիստոնէութեան ընդդիմարա առաջին պայքարին վերաբերմար, մասնաւորապէս, (էջ 230): — Տ. Յանիկ Արենայ գրած է Յովհան Անկերերանի բնական հոգիորեւ մատենագրապէս արծէքին մասին ընդհանրապէս, և անոր հայերէնի թարգմանուած տրագրեալ և մանւանդ անտօնի գործերուն շուրջ մասնաւորապէս, առամինն նկատութեամբ եւ յունարէնի հետ համեմատութեամբ նայեալ մեկնութեան այն հատուածներուն, որոնք զեռ անտօնի, կը պահուէին մեր Մատենագրաբարին մէջ, (էջ 373): Տ. Պակի Արենայ ուսումնաաբրած է Հայ եկեղեցական երաժշտութիւնը, ընդհանուր կրօնական և քրիստոնէական և ազգային երաժշտութեան և հայ մազուրդական երգին հետ իր յարգերութեանց մէջ, զանց ընելով նաև քրենութիւններ և տեսութեաններ կատարել մեր եկեղեցական հրին երաշւտութեան արտօնուագիտական համեմատականքներուն մասին, (էջ 230): Տ. Միւնոն Արենայ աշխարհաբար հայերէնի վերած է Ասղամոնի «Խմաստութիւն» գիրը, ուսումնաաբրական ներածութիւններուն կատարել մեր համեմատական նօթերով միասին:

ՀՈԳԵԼՈՅԱ Տ. ԵՊԻՆԻ ԴՈՒՐԵԱՆ Ս. ՊԱՏՐԻԱՐքի ԴԱՄԲԱՐԱՆԸ

Շաբաթէ մը ի վեր՝ վերջնապէս տեղափոխուած իր հանգստաբանին վրայ զիւտեղուած է արդէն կուսահոգւոյն նորակրտ զամբարանը, առաջնակարգ ամրիծ մարմարիսնէ արուեստագործուած շքեղ յիշատակարան մը, աշխատութիւն՝ Ա. Քաղաքին Պէզարէլ (= Բևսելիէլ) երրայտականմուզէսնի պատռւական տնօրէնին և իր ճարտար աշխատակիցներուն (*):

Սբրոց Յակոբեանց Մայրավանքէն քիչ մը հեռու, Ա. Փրկչի վանուց ներքին բակին մէջ, որուն կամարաշատ պարունակին տակ ամփոփուած են Պարոն-Տէր Գրիգոր պատրիարքի և իր յաջորդներուն, այսինքն վերջին երեք դարերու պատրիարքներուն աճիւները, տաճարին զբան և յարակից բացողեայ պատարագամատուց սեղանին հանդէպ, արևմտակողմի սիւնաօրակին մէջ են իր երկու նախորդներուն՝


վեհապետեան և եսայի պատրիարքներու կճեայ մեծ դամբարանները, ձուածե շինուածքով. վերջինին աջ կողմը, նոյն սիւնասրահին հարաւային ծայրը, անկիւնամերձ կամարին ներքե է այժմ Դուրեանը, քառանկիւնի՝ հորիզոնադիր ձևով: Ամրողջ կամարին յատակը, 13 քառակուսի մէթը ծաւալով, ծածկուած է մարմար տախտակամածով, ասոր ճիշդ մէջտեղը, 185×80 սմ. մեծութեամբ զետին մը գրաւած է բուն տապանը կամ դամբարանը, 105 սմ. բարձրութեամբ: Ստորնամասը կամ խարիսխը պարուրուած է քառանկիւնի ըրջապատ լայն երիզով մը, որ տապանին պատռւանդանը կը ձեացնէ: Իսկ վերնամասը կամ կափարիչ ճակատը միակոտուր կճեայ թանձր տախտակ մըն է, որուն ըջեղը տապանին քանդակեղ քիւն է:

Այդ ճակատին վերին կէսը գրաւուած

ՀԱՆԳԻՍ

ՏԵԱՌՆ ԵՂԻՇԵԱՅ Ս. ԱՐՔԵՊԻԿՈՊՈՍԻ ԴՈՒՐԵԱՆ

ԵՐԱԿԱՆՈՒԹԵԱ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԵՐԱԿԱՆՈՒԹԵԱ



ՈՐՔ ԸՆԴ ՀՈԳՈՎ, Ի ՏԱՊԱՆԻ Ս.ՈՍ ՄԹԻՆ,
Ա.ՐԾՈ.ՍՈՒ.ՍՈԼԻՑ ՀԵԾՄՈ.ՆՑ Ի ԿՈՇ ՄԵԾՎ ԵՒԻՆ
ԶՈ.ՄԲԻԾ ՄՈ.ՐՄԻՆ ՇՆՈՐՀԱ.ԶՈ.ՐԴ Ս.ՈՒ.ԲՆ ՄԵԾԻ,
ՈՐՊԷՍ ՃՐՈ.ԳԻ ՇՆՉԱԼԵԱԼՈՅ ԲԵԿ ԽԵՅԻ,
ԳԻՏԵՆ ԶԻ Լ.ՕՅՆ Ի ՆՄՈ. ԼՈՒՅԵԱԼ ՀՈԳԻ ԻՒՐ
Ը.ԶԻ.ԵՐՈ.ՐՓԻՈՅԴ ԸՄՊԷ ԶԵՈՊ.Ս Ա.ՐԴ ՄԾՏԱ.ԴԻԻՐ.
ԵԿ ԶՈՐ ԽԸՆԴՐԵՆՆ Ի ՔԷՆ ՆԱ.ԲԻՆ Ա.ՅԱ ԵՒԵԹ.
ԶԻ ՊՈ.ՀԵՍՅԵՆ, ՏԵՐ ԿԵՆ.Ա.Յ, Ա.ՅԺՄ ԵԿ ՅԱ.ԿԵ.Տ,
ՅՈՐԴԻՈՅՆ ԵՐՈ.ՄՄ ԵԿ Ի ԿՐՈՆԻՍ ՍՈՒՐԲ Ի ԾՈՅ.
ԶԻՒՐՈՅ ՄԾՏԱ.Յ ԵԿ Ը.ԶՈ.ՐԾՏԻՆ ՄՈ.ՅՈՒՐ ԲՈՅ.
ԶԻ ՅԱ.ՄՄԱ.ՅՐ Ա.ՄՄ ԻՒՐՈՅ Ա.ՆՈՒ.Խ.Ն ՀՈՎ.Ո.ՆԻ
Ս.ՈՍ ԵԿ Ի ԲԵԱ.Ի Ա.ԶԻ.ԻՍ ԿԵՆԳՈ.ՆԻ:

(*) Պամբատանին ամբողջական եւ մաս առ մաս լուսատիոյ պատկեները եւ յիշեալ նաևատութեան եւ պրուեսագէներուն մսսին նօր մը պիտի կարենանք զնել «Սիսն»ի յառաջիկոյ թիւին մէջ միայն:

է պատրիարքական շքեղ թագի, վակասի, արտափուրակներու, կոնքեսի, հայրապետական մականի և հովուական ցուպի բարձրակարկան զեղեցիկ քանդակներով. իսկ վարի կէսը՝ զամբանական զրաբար ստանուորով մը, խորաքանդակ փորազրուած միջն մեսոպատամ երկաթազդիրերով, որոնց նրբազիծ օրինակը հայթայթեց Գահիրէն Պ. Մարտիրոս Պալայիհան՝ ծանօթ զեղագիրը: Վերի և վարի երկու մասերուն միջն մեսոպատամ մեծ երկաթազդիրով փորազրուած է սովորական վերտառութիւնը. ստանաւորը, զոր զրած է Ս. Պատրիարք Հայրը, զերծ տապանազիրներու սովորական պարաբառ ոճէն, աղերս մըն է լոկ, և իր այդ՝ տեսակ մը ինքնատպութիւն, զամբանական զբականութեան մէջ. ահաւասիկ տապանազիր այդ քերթուածը, իր վերտառութեամբն հանդերձ:

Տապանին միւս չորս երեսները, երկու կողերը, սնառը և անոտաքը, ամրողչովին քանդակազարդուած են: Զախ կողի երեսը կը ներկայացնէ, իրը խորք պատկերին, յընդհանուր երանականութիւնը, իր կերպարանքին հզգրիտ զիծովը, մէկ ձեռքը հովուական ցուպ, միւսը դէպի ժողովութզը շարժած: Քարոզիչն է որ կը խօսի. իրը ունկընդիր կեցած է վեղաբաւորներու և երկու սեռէ բազմութիւն մը, որոնք իրեն ուղղուած են ուշադիր. հոգեորականներու առաջին շարքին մէջ որոշակի կը ճանչցուին են. Ս. Տ. Բարդէն վեհը և Ս. Աթոռոյու և Կ. Պոլոսյ ներկայ Սրբազան Պատրիարքները:

Աշ կողմի երեսը կը ներկայացնէ, իրը խորք պատկերին, Արմաշու դպրէվանքը. տեսարանին լայնազոյն մասը կը տեսազրէ Սրբազանին Արմաշու անձնական հարուստ մատենազարանը, որուն առջև խոշոր գըրբանդանի մը զլուխը նստած է ինքը, առնուշ ժպիտին բովանդակ քաղցրութեամբը. ուսուցիչն է՝ որ կը պատրաստուի իր դասին:

Անարի քանդակը կը ներկայացնէ բանաստեղծը կամ Հովուական Սրինգին հեղինակը, իր դիմազիծովը միշտ, բարի հա-

վեւի աւետարանական տիպարին արտայայտութեամբ. ձախ ձեռքով ծունկին վըրայ կը բռնէ եղեգեայ սրինգ մը. աջին ունի հովիւի մական մը, առջեւը կեցած է գառնուկ մը:

Անոտաքի քանդակը կը ներկայացնէ բանասէրը, մազաղաթներու վրայ հակած ուշագիր:

Ամբողջ այս զործին առթիւ, թէ՛ մարմարինին համար եւ թէ՛ իրը չինողչեք, ընդամենը ծախսուեցաւ իրը 220 պազեօտինական սուկոյ զումար մը, որուն 180ը հայթայթուեցաւ Ս. Պատրիարքին յօրինած «Եղիշէ Պատրիարք Դուրիան» կենսազրական ուսումնասիրութեան արդիւնքն. մնացեալլ մասնակի նուրիտառուութիւններէ գոյացած է, որոնց մէջ՝ Ս. Աթոռոյու պաշտօնեաներէն պատուական ազգայինի մը 16 սուկոյ ինքնայօժար նուրիտառուութիւնը:



Ա Մ Ս Օ Բ Ե Ա Յ Լ Ո Ւ Ր Ե Բ

Անցեալ Ցուլիս ամսոյ ընթացքին Ս. Աթոռոյու Տեօլիկ Ժողովը ութիթ անզամներին խառնուած իրեւ վարչական մարմինն, խոկ իրեւ Երօնական Անհանգ մէկ անզամ, նոյնալէ Անսումնական Խորհուրդը երկու անզամ՝ իրարանցյարը գրադիւն իր իրաւասութեան մէջ եղած ինդիբներով:

❸ Կիր. 1 Ցուլիս. — Բայտ Հին Տումարի Քիւտ զառւոյ տօնին առթիւ սուրբ պատարազ մատացուեցաւ Ս. Կուտի գերզմանի տաճարին մէջ. քարոզց Տ. Նորայր Վրդ. «Ցայս զիտացիցն ամեններան եթէ: իմ աշակերտը էք, եթէ սիրիցէր զմիմանու» (Ցոկի. ԺԴ. 35) եւ բացատրեց թէ հշմարիտ բրիտանան իր կեանքով պէտու է ապացուէ Քրիստոնի աշակերտ ըլլալու իրողութիւնը, զործնականավու սիրելով իր ընկերը:

Կէս օրէ վերջ ժամանակաւորաց վարժարանի մեծ որանին մէջ, Միարանութեան եւ ժողովրդիան ներկայութեամբ տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց զրական հանդիչը. աշխատութեամբ ժառ. Վարժարանի և Ընծայաբանի սանուց եւ մասնակցութեամբ Սրբոց Թարգմանչաց մանկանց. Բացի երգերէն եւ արտասանութիւններէն, զոր այդ վերջինները եւ ժառանգաւորները եղանակեցին եւ կատարեցին, կարապես Սրիկ. կարգայ Ս. Սահակի և Ս. Միհրուափի ուղղուած ինքնազիր զիմաննութիւն մը. Արշակ Սրիկ. Գիրը եւ Գրականութիւնը վերնազրով ուսումնասիրական ինքնազրութիւն մը. Ցարութիւն Սրիկ. Օշական եւ Աշակայտ վերնազրով ինքնազրի

շարպառութիւն մը. իսկ Ազատ Ռեպարակի հոգելոյս Դուքան Ս. Պատրիարքի «Ախոնի նախորդ թիւին մէջ դրուած «Սահակ և Մեսրոպ» զրական կտորին զբարար Թարգմանութիւնը, իրմէ կատարուած : Ամենէն վերը, Ս. Պատրիարքը արտասանեց փակման խօսքը. «Հզայումն է, ըստ, որ զմեզ ամէնքը կը քրէ այսօր այս ճանդէսին, այսինքն նախնեաց սէլքը. արդար պիտի ըլլար սական որ մտածումի կանց աւնել տար մեզի հոս անոնց յիշատակին առ չեն: Քար է պարտաւորին ինքզինքնս ամէնքը այսօր խորհեց թէ ինչպէս եւ ի՞նչ աստիճան կը գործադրինք մեր այդ սէլք ճանդէսի անոնց անձին ու գործին, այսինքն ի՞նչ անկեցութեամբ կը յարգինք զանոնք վեր առնելով միայն մէկը. թերեւս վենազոյնը, այս պարտականութիւննենքին՝ զորս ազգովին պէտք է ըզգանք մէնք անոնց առ մեզ ունեցած մեծ երախտիքին ճանդէսի, եթէ փորձուէի ճարցնել այսօր մեզի թէ ի՞նչ չափով կարելի եղած է մեզի զնանաւել Ասուածաշոնչի թարգմանութեան զործը. զոր անոնք կատարեցնին ա՛յնքան չերմ ճաւառով և ազգին բարւոյն ճամար ա՛յնքան սերտ իդեերոյ. աւելի պարզ խօսելով՝ բանի՞ ճայ կայ այսօր որ կը կարդան Ս. Գիրը, կամ բանի՞ տուներու մէջ կը զբանուի ճայերէն Աստուածաշունչ. միայն այս ճարցումին պատասխանը պիտի կարենար ինքնին ինսել ստուգանիշ Սրբոց Թարգմանչաց գործին ճանդէսի մեր սիրոյն եւ յարգանքին»: Ասաւ, շարունակելով իր խօսքը, բացատրեց կրօնական զգացման վերը, անհատական, ընտանեական եւ ընկերային կեանը իրարժուածուն մէջ, եւ Ս. Գիրը արժէքը այդ զերը արդիւ այդ պէտքի արդիւ արդիւնաւոր եւ բարյացուցիչ բնելու ճամար:

● Բշ. 2 Յուլիս.— Տ. Ամրատ Սրբազն. ընկերակցութեամբ Տօրթ. Բասազի և Պ. Նուրեանի, Յոսպէ զնաց, իր առողջական վիճակին մասին բառանալու ճամար Բրօֆ. Մարգոս. Գիրմանիայէն վերջին Պաղեստինի փոխադրուած հրայ անուանի մասնագէտ թիշչին խորհուրդը իր առողջական փիտի մասին:

● Բշ. 4 Յուլիս.— Տ. Տիրան Վրդ. փութաց Հայէա ի տես իր հօր, Տ. Ներսէս աւագ բանանայ Թափութեանի. որուն պատահած աղէարին մասին հեռածայն սացածունը առաւուած:

● Բշ. 5 Յուլիս.— Ս. Պատրիարքը, Տ. Կիւրեղ և Տ. Ամրատի վարպետներու ընկերակցութեամբ Յոսպէ իջաւ զործով և վերապարծաւ իրիկանին առաջ:

— Դումկան ճեռագիր սաւացնը Տ. Տիրան Վարդապետի թէ ճէք ճայրիկը փախճանած է:

● Ուր. 6 Յուլիս.— Առողջական պատմառով, դարձեալ Յոսպէ զնաց Տ. Ամրատ Սրբազն, Տօրթ. Բասազի և Պ. Նուրեանի ճեռած:

● Եր. 7 Յուլիս.— Տնօրին Ժաղովը լուսարարապետարանի մէջ ընդունեց շրջանաւարտ չորս երէց սարկաւագները և լսեց անոնց յօժարութիւնը եւ որիոր բանանայական սատիճանի ընդունելութեան ճամար:

— Երեկոյին տեղի ունեցաւ ժառանգաւորաց մարդանդէսը ի ներկայութեան Միարանութեան, դեկագրութեամբ Հրանդ Սարկաւազի:

● Կիր. 8 Յուլիս.— Ուրբ Պատարազը մատու-

ցուեցաւ՝ Ա. Յարութեան մեր վերնայարկ մատուարին մէջ, բարողից Տ. Մկրտիչ Սրբազն. օրուան աւետարանին անդրադառնալով բացարեց հացի հրաշրին հոգեւոր եւ նիւթական նշանակութիւնը եւ երկութիւն անհրաժեշտութիւնը իրբեւ սնաւող հոգւոյ և մարմնոյ:

● Բշ. 9 Յուլիս.— Երէց չորս Սարկաւագունք այս օրընէ սկսան ամէն առաւաօտ իշնել Գեթսեմանի, Ս. Կուսի զերեզմանի ճանապարհորեայ պատարագներուն սպասարկի, ինչպէս կանոն է ընել ընծայացու Սարկաւագա:

● Եշ. 12 Յուլիս.— Առաւաօտն կանուխ կատարուեցաւ հոգելոյս Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ամիւններուն փոխադրութիւնը իր նոր զամբարանին մէջ:

— Հոգրին շուրջ զետեղուեցան բուրգառ խնկամաններ. Ս. Պատրիարքին առաջնորդութեամբ չորս վարդապետներ մինչ ասդին ննջեցելոց շարականներ կը հոգերգէին. անդին չորս որիշ վարդապետներ զերեզմանը պարագել կուտային հողէն: Եթի երեւան եկան անհնանները, մարուր կուտի, փիլոնի և վեզարի մէջ պատասխուած, զորս վարդապետները զըրկամբած վերցուցին զայն իրնեց ու ամենուն արցունիններուն մէջ, բուրմամբ անուշանուութեամբն խնկոց, եւ ամփոփելով նոր զազադի մը մէջ, ամէնըն ի միասին փոխադրեցին զայն Ս. Փրկչի մատրան ասեանը: Ընդհատ հոն ժամանեցին ամրոջ Միարանութիւնը եւ աշակերտը, Քանանայտապահի հուկար մի կատարեցաւ հոն. ապա «Շնուտի բուրելով» համախումբ երգեցողութեամբ զազազը առաջնորդուեցաւ իր նորակերտ խաճեկի զամբարանը, ուր ամփոփուեցաւ ամենուն վերկրինուած արտասուալից տրամութեան մէջ: «Դարձ անձն իմ ի ճանգիսաւ բռն երգելով տրտմանոյց: Գերեզմանին կնքում են վերը, Ս. Պատրիարքը զգածուած բառերով ոգեկոչումն ըրտ իր հոգենենողին յիշատակին, ու տղար եւ միաբանը երգեցին իր «Ետեւէս եկուբր»:

● Ուր. 13 Յուլիս.— Վաղուան Տօն Տապանակի»ի առթիւ երեկոյին նախատօնակ մատուցուեցաւ մայր տաժարին յարակից Ս. Էջմիածին եկեղեցին մէջ:

● Եր. 14 Յուլիս.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին: Ցեսոյ, չորս ընծայացու սարկաւագները, առաջնորդութեամբ լուսարարապետ Տ. Մեսրոպ Սրբազնի, ներկայացան Ս. Պատրիարքը Յօր և անձամբ յանձնեցին իրենց ուխտազիրները: Ն. Ամենապատուութիւնը ճայրական զօրովանքով ընդունեց զանոնք, խրատական վերջին խօսքն ուղղեց իրենց, և Պահպանիչով «օրինեց անոնց ուխտը: — Երեկոյին Ս. Պատրիարքը «Հրաշափառ» թափօրով իջաւ Մայր Տաճար, ուր կատարուեցաւ կիրակամուտի պաշտամունք և նախատօնակ Վարդապատի: ապա կրկին նախատօնակի «ի յիշատակ Դաւթի Աստուածածնօր եւ Տեսանեղոր, ըստ տեղական սպիրութեան: Ցեսոյ, մեծ շուրով կատարուեցաւ ընծայեաններու կոչման արարողութիւնը:

— Առաւաօտն, զերման Փրկչ. թիշէկ Տօրթ. Մարգուս եւ Ս. Պատրիարքի հրէական մէկ ծիւանդացէն Տօրթ. Ասմուէլ, Տօրթ. Բասազի առաջնորդութեամբ այցելեցին Ս. Պատրիարք Յօր և իրենց տեսութիւնը յայսնեցին Տ. Ամրատ Սրբազնի առողջական վիճակին մասին:

● Կիր. 15 Յուլիս (Վարդավառ). — Ս. Պատրիարքը պատարագեց առաջաւանք և կատարեց չորս արեգաներու ճեռնազրութիւնը, և երեկոյին կատարեց վեղարի օրնութիւն (տեսնել այս մասին թիրթիս այս թիւին մէջ զրուած յատուկ յօդուածք):

● Բշ. 16 Յուլիս. — Մեռելոցի առթիւ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ, ուր բարողց Տ. Զավար Վրդ. բացարեկութիւն օրինակելի կեանք, բարի համբաւ, անօնուաց յիշասակ ի յարխունական կեանքը կ'ապահովուի մի միայն Քրիստոսի հետաեւութիւն:

— Ֆրանսական հիւանդանոցի թժշկապետ Տօրթ. Պատուէր այցելեց Ս. Պատրիարքին և իր անութիւնը յայտնեց Տ. Մերատ Սրբազնի առողջութեան մասին:

— Երազէտ-ուսուցիչ Պ. Յակոր Օշական երտուադիմէ կեանք և այցելեց Ս. Պատրիարք Հօր:

● Բշ. 17 Յուլիս. — Ս. Պատրիարքը, Տ. Մերոսպ Սրբազնի և վարդապետաց թժկերակցութեամբ այցելեց Բեթղեհէմ, տեսնելու նորոգութեան նախապատրաստական աշխատավորութիւնները, որ կը կատարուին նօն՝ Ս. Շննդեան մեծ ասճարին մէջ: Միւնքուն պատուանդաններուն ամրութիւնը սատուցիւն համար կատարուած պեղումներու միջոցին՝ ճին մոզայիրի ճետաքեր նշմարուած ըլլարով՝ Յակած են ամբողջ ասճարին յատակը, զոր զած ևն բրովանդակալիս ճածկուած ճնապրոց մոզայիրներով, որոնք կը համարուին լինել կոստանդիանոս կայսեր օրով շինուած տաճարին յատակը: Այս զիւտն մեծ կարեւորութիւն ունի Պաղեստինի բրիստունէական հետականութեան ահանդիւսութիւն:

● Եր. 21 Յուլիս. — Տ. Վրթանէս և Տ. Հայրիկ վարդապետներ մեկնեցան Ալղոյորդանան: Թէ՛ Ամժանի և թէ՛ Մատնի մէջ հոգեւոր միխթարութեան և ամուսնական խնդրոց ըննութեան համար:

— Տ. Մերովի Վրդ. մեկնեցաւ Հայքա, հոգեւոր այցելութեամբ:

● Կիր. 22 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան տաճարի մեր վերնայարկ մասարան մէջ:

— Ս. Պատրիարքը այսօր կէսօրէ վերջ Տ. Եղիշէ Վրդ. Տօրթ. Բասազի և Պ. Նորեկ առաջարկան վիճակին մասին:

● Բշ. 23 Յուլիս. — Նոյն խնդրոց համար յատկապէս զումարուեցաւ Տնօրին ճռողով, ի խորհրդակցութիւն: Ցես որոյ, Տ. Մերատ Սրբազն, առաջնորդութեամբ Տ. Մերոսպ Սրբազնի, մեկնեցաւ Թէլ-Ավիվ, Տօրթ. Մարգուսի թժշկապետած հիւանդանոցը: Ս. Պատրիարքը անձամբ կառ ը առաջնորդեց Ն. Սրբազնութիւնը, բոլոր միարանները եկած էին վանուց աւազ զուռը:

— Տ. Տիրան Վրդ. վերապարձաւ Հալէյէ:

● Բշ. 24 Յուլիս. — Հեռագիր հասած մինելով երկ իրիկուն թէ մեռած է բարերար Կարապետ Մելգոնիկուն, իր եւ Միաբանութեան փափարին վրայ՝ Ս. Պատրիարքը պարատականութիւն նկատեց այսօր մեկնի Եղիպտոս, անձամբ մասնակցելու համար Ս. Աթոռոյու մեծ երախտաւորին յուղարիգաւորութեան, յեղերօսանդրիա: Իրեն կ'ընկերանար զաւագանակիր Տ. Եղիշէ Վրդ.՝ Ս. Պատրիարքը Պաղայէն անցած

միջացին անդւոյն փոքրաթիւ զադութը առաջնարդութեամբ Պ. Յ. Արևէնեանի կայարան փոքրացած էր ողջունելու Սրբազն Պատրիարք Հայրը և ընդունելու Ն. Սրբազնութեան հայրական օրնութիւններ:

— Տ. Մերովի Վրդ. վերապարձաւ Հայքայէն, ուր պատարագած եւ բարողած էր, և նախազանած՝ զպրոցին տարեկան հանդիսին:

— Խօր առնուեցաւ թէ այսօր Թէլ-Ավիվի հիւանդանոցին մէջ զօրծողութիւն կատարուեր է. Տ. Մերատ Սրբազնի վրայ՝ վանդին կողմէ ներկայ եղած են Տ. Մերոսպ Սրբազն, Տ. Հայկազուն վարդապետ՝ Յոպայէի տեսուր, և Տօրթ. Բասազի: Առն ինչ յաջող բնթացած է:

● Բշ. 25 Յուլիս. — Նորակերա կնայ դամբարան դրուեցաւ հոգելոյս Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի գերեզմանին վրայ:

● Եր. 26 Յուլիս. — Ս. Պատրիարքը վերապարձաւ Եղիպատուէն. Միաբանութիւնը, պաշտօնելութիւնը և աշակերտ զինքն ընդունեցին վանուց աւագ կուռէն, և թափօրով առաջնորդացին պատրիարքարանի մեծ դանիլիծը. Ն. Ամենապատուած թիւնը ուն մազթանին ընելով Ազգին եւ Եկեղեցւոյ բարօրութեան համար, յարգանիրի խօսք մը արտասանեց բարերարին յիշատակին, զօր եւ օրնենց «Հօգուարտասաննելով»: — Ն. Ամենապատուած թիւնը չողեկարէն իշած էր Լիւդ. ուր կը սպատէին Տ. Մերոսպ Սրբազն և Տիրան, Միոն եւ Համբազուն վարդապետներ, և անոնց հետ նախ Յոպայէ իշնելի, և Տ. Մերատ Սրբազնուն հիւանդանոցին մէջ ողջունելի յատոյ դարձած էր երտուադիմ:

● Կիր. 29 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին մէջ, ուր բարողեց Տ. Միոն Վրդ. «Օգնեան անհաւասութեան իմում» բնարանին վրայ, ներկայացուց աշխարհին անել վիճակի և ասար պատճառը ցուցուց կրօնին ազգեցաւ թիւնն եւ Աւետարանի ողին հեռանայուն մէջ: Ս. Պատարագին վերջ կատարուեցաւ հոգենանզանան պաշան ի յիշատակ ողբացեալ Տ. Ներակ աւաշ բնից, թափութեանի: Ս. Պատրիարքը այս առթիւ վիշափ եւ հոգեւոր միխթարութեան խօսք մը արտասանեց Աթոռէն:

● Բշ. 30 Յուլիս. — Տ. Վրթանէս և Տ. Հայրիկ վարդապետներ վերապարձաւ Ալղոյորդանան, Թարոցած եւ սուրբ պատարագ մատուցած են Ամման և Ռէսէյքա: Հոգեւոր պաշտօն կատարած են Մատն և Նախագահած են Ամմանի գրաբանական հանդէսին:

● Բշ. 31 Յուլիս. — Տնօրին ֆողովը Լուսաբարապետարանի մէջ զումարուելով, լուծ է ժառանգաւորաց Դ. Պատարանի սաներին Թավմանի և Նուպարի յօժարակամութիւնը և իդքը՝ ընդունելով կուռակրօնութեան լուծը և Սաբէաւագութեան աստիճանը:

ՆՈՐԻ ԱՏՈՒՐ Ե ԹԻ Ե ԹԻ Ե

Մատենապարանին

Ննտակալուրին կը յայնենի Ազճ. Տիառ Տօրթ. Համանականի, որ հանեցաւ Ա. Արուոյ Մատենապարանին նուիրել հանդուցեալ բանակը Տ. Սուլիքան և. Վրդ. Պատճենանի հանի մը լուսնիկանեւը:

30 Յուլիս Մատենապարանաց կիւրեղ Վրդ. Խարայէնան

Տ Ի Ր Ա Կ Ե Ւ

Տ. ՆԵՐՍԻԿԱՆԻ ԸՆԿՐԱՎ ՔԱՀԱՆԱՅԻ ԹԱՎՈՒԲԱՇԵԱՆ

Մութ խռովք մը պատեց յանկարծ սիրտերնիս Յուլիս 4ի 7շ. օրը, երբ Հալէպէն ուղղակի հռոտուած հեռամայն մը զուտեց թէ մեր վաղածանօթ սիրելին, պատուական Տ. Ներսէսը, մանրապէս վիրաւորուած է լիբր հոգիի մը զնդակէն: Իր արեան և հոգւոյն միանդամայն ձնուուն հոգեշնորհ զաւակը՝ Հ. Տիբան նոյն օրն իսկ ճամբայ հանեցինք անմիջապէս, առանց բոլորովին հաղորդելու իրեն՝ ամբողջ իրողութիւնը: Յաջորդ օրուան իրիկնադէմին իրմէ ստացուած գումակն հեռագիրը թէ «Հայրէկը անզարծ է աշխարհէն» ի խոր խոցեց ամէնքս: Օրն ի բուն և զիշերախուն սուրալէ վերջ, ճամար էր զաւակը հօրը մնարին ժօտ, իր արցունքովն ու ճամբոյներով վակելով համար միայն անոր աչքերը, հազի անխօս ժպիտի մը սփոփանքը քաղելով անոնց արդէն մեռու նայուածքն: — Տիբանք ամէնքը՝ ոչ միայն սիրելիի մը սգաեից եղած լինելու պարտականութիւնը, այլ որովհետեւ անոր մէջ ճանչցած էինք շատոնց և միշտ՝ լուրջ, քաջ, առաքինի եւ ճշմարտապէս քրիստոնեաց հոգիի մը բարեմանութիւնները: Այնթապի հայութիւնը, Հալէպի ազգային կրօնական կեանքը, և Հայ կենցելցին գլխովին՝ անդարմանելի կորուստ մը կ'ունենային անոր արիւելուայ զագազին առջեւ: Արմաշու Գողրիվանքն սկսեալ — ուր գացեր էր իր ազատ ուսանող աշակերտուակցելու 1902-1904: Պարզէ, Շաւարչ, Պատի, Շահն վարդապետներուն, Դուրեան Սրբազնի փոխ-վանահայրութիւնն եւ Թորգում Վարդապետի տեսչութեան ըլլանին: — ուշագրաւ եղած էր իր ամուռ և անշեղ նկարադրովը և մաքուր կենցաղովը: Դարձն Այնթապ, անմիջապէս ընտանեկան կեանք կազմնով, և յետոյ քահանայական առտիքն աստանալով Միսի մէջ Տ. Սահակ կաթողիկոսէ, ցոյց տուած էր իսկոյն թէ ոչ ոք խարուած չէր իր մասին տածուած յօսերուն մէջ: Իր բարեխրաս քահանայ, իր խաղաղաբար պաշտօնեայ, իրքի իմաստուն ժողովական, իր բահուանքը պարողիչ՝ ամէնքը յարդած և սիրած էին զինքը: Ամէն բանէ առաջ, ազնիւ և քրիստոնեայ մարդն էր ան, ու այդ էր որ իրական արձէքի մը կը վերածէր իր մէջ հոգեորականն ու պաշտօնաբար Պատերազմի և տարագրութեան ու օրերուն, ժողովուրդը միսիթարելու և ուրացումի հարկադրն դէմ իր կարգակիցները իրենց կոչումին բարձրութեան վրայ պահելու համար սպառած իր ջանքերը պիտի մնան պատմական: Յետոյ, պատերազմէն վերջը, Այնթապի ինքնապաշտպանութեան միջոցին, նոր Ականդ երեցն էր ան, պահնէշն վրայ միշտ անքուն, որ խօսքով ու անձին օրինակու սիրի տուած էր օրուան առգնապին և վազուան անդոնին միշտ տարաւրերուող իր յողովուրդին: Նոյն այդ զերն էր որ կատարած էր ան յետոյ Հալէպի Հայութիւնն կրօնական և ազգային կեանքին մէջ, ժամանակին ու պայմաններուն պատշաճեցուած կերպով, իրքեւ երեսփոխան, կրօնականի ատենապետ, կիրակնօրինայի կազմակերպիչ և իրքեւ հայր հասարական, մինչեւ անիմակալ այն օրը, երբ յիմարութեան մազձին մէջ թխուած չնչենի պատճառ մը պայթած էր յանկարծ իր վրայ, վերջ տալու համար թանկապին կեանքի մը: — Իր ատենապետած կրօնականը ամռանաւութեր էր ամուլ մը: Կինը արտօնուեր էր վերամուսութիւննեան, իսկ այըը երկու տարի յետոյ միայն պիտի ունենար այդ իրաւունքը, անչափահաս զաւակը ըստ օրինի մնացած էր կնոջ մօտ Այըը անդապար կը պահանջէր զայն կրօնականէն: Զօրք անցեր էին ամէն յորդոր ու ճիգ՝ յորդորելու համար այըը, թէ եկեղեցական և քաղաքային օրէնքին պահանջն էր այդ: Այը ու կնոջ երկարամեայ վէճներուն մէջ խաւարեր էր անոր հոգիին լոյսը, ու անօրէն չէր կըցեր տեսնել թէ ինչ բարի կեանքի մը վրայ կը թափէր իր պիզծ մատներէն ժայիքած մահուան կրակը: — Բայց հոդ չի վերջանար տարապարտ զնին զժքախտութիւնը: Ի՞նչ ըսկել արդարի այն քար անտարերութեան, որով մարզիկ ճամբայ բացեր էին միայն որ անցնի անիկա իրենց մէջէն, երբ մահացու հարուածն ընդունելէ վերջ՝ շուարած՝ փողոց նետուեր էր անիկա ի խնդիր բժիշկի: և յետոյ, ո՛վ հեղուաթիւն ճակատագրին, ի՞նչպէս մեկնել բիրս մերժում ուրիշի մը: — Հայու արգեօք: — որ չէր սւզած իր զատարկ կառքին մէջ ընդունիլ արիւելուայ քահանան, երբ թախանձալից հայցեր էր ան իրմէ մինչեւ հիւանդանոց տանիլ զինքը: Միտքի՞ թէ սիրտի ինկածութիւն... Միակ օրտապնդիչ պարագան, որ պիտի կրնար հանգուցեալին սգաւառը ընտանիքին սիրտերուն վրայ հեղու ճշմարիս միխթարութեան ցողը, վեհ: Բարդէն Ա. Կաթողիկոսի՝ բարի հոգիի գիւմառ և ի տարածամու» փութկոտութեամբ վազին էր ի գերեզման իր սիրելուոյն՝ լայտ իր անձկաւոյն վրայ, և իր լացովը հանդարտեցնելու համար արցունքն ու կոծը անոր ընտանիքին եւ հօտին, և այն

անօրինութիւնը՝ որով ամփոփել տռւեր էր անոր մարմինը տարբներէ ի վեր իր հսկուած և ափոփած ժաղախուրդին խորանին հսկունիին տակ, «իրեւ ի զիբու սրբոց»:

Սիրելիդ իմ Տ. ներսէս, քահանայ ճշմարիս Աստուծոյ բարձրելոյ, ազգիցար բաշութեամբ, հսկուեցիր խաղաղութեամբ, զործեցիր իմաստութեամբ, հանգի՛ր այժմ ի սրբութեան, արցունը ու խունկ հոգակոյտիդ, օրհնութի՛ւն անուանդ ու յիշատակիդ:

ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼԻԳՈՒԵՅՆ

Անոր մահը չէր որ հանդիսաւորեց Եղիպատոսի Հայութիւնը՝ Ցուլիս 25ի Դշ. ի ետինքին, Ազեք-սանդրիոյ եկեղեցին մէջ, ոյլ անմահութիւնը:

Երբ մարդիկ իրենց թէ իրենցմէ բարերարուածներուն բախտն՝ զործ է ճշղել — կը հասնին պայմաններու այն դաստիորումին, ուր ելած հասած էր մեր իմաստ ինսունամեայ այս ծերունին, անոնց գաղաղները այ ուուգ ու սոսկում չէ բնաւ որ կը բերեն իրենց հետ, մահը այլեւս անոնց համար կ'ըլլայ տամասիը լոկ՝ զոր պէտք է ունենալ անզատանառ, բաց գտնելու համար մեծ փառքին գուռը:

Մարմինի պարտքին այդ վերջին՝ տուրքն էր որ վճարեց Կարապետ Մելիգունեան ու մտաւ յաւիսենական խաղաղութենին ներս:

Հիմակ որ այլեւս մեր մէջ չունինք զինքը, բնազդօրէն և անդիմազրելի մղումով մըն է սակայն որ մեր միտքը կ'անդրադասնայ կեանքին՝ զոր ազգեցաւ անիկա մեր մէջ, ու, ինչպէս ապագան պիտի ըսէ անշուշտ աւելի տիրաբար, մեզի համար:

Իր միտք՝ անուս և անզբագէտ, որ չէր կրցեր սորվիլ մայրենի լեզուն անզամ, իրք բարք՝ րիրտ և յաճախ զժնեայ նոյն խակ, իրքի խելք՝ թիւի և խնայողութեանց ճիգերու մէջ թրծուած փորձառութիւն լոկ, իրքի հաւատաւոր՝ ներքին հրայրքներու չերձութեամբը զիւ մինչև վերջերը զէթ անձանօթ մնացած, խակ իրքի առազջութիւն՝ ճզճիմ կուրծք մը, որ քառասուն տարի արիւն թքաւ շարօւնակ, վերջապէս իր կեանքն ի բուն հասարակ գիծերու վրայ ազգած եւ ինքզինքը պզտիկ կէտերու վրայ արժեցուցած այս մարզը ինչպէս յանկարծ կրցաւ իր անունը հանել այն պիտի բարձրութեան մը վրայ, ուր քիչեր, մեր մէջ, կրցեր էին ելնել ցարդ, իրքի ազգասէր նուիրատու, և, զնենք բուն բառը, իրքի մեծ բարերար:

Իր մահէն մինչև յուզարկաւորութեան օրը, հարցական այս խոկումն է օր հոլովուեցաւ զինք մտան եւ հեռաւէն ճանչցած բոլոր եղիպատահայերուն սրտին մէջ, կարելի է ըսել անվարան՝ թէ այդ հարցումն է օր քիչ մը պիտի զրազեցնէ միտքերը ամէն տեղ ուր օր վազը իմացուի իր մահուան գոյժք և աղջին ըրած բարերարութեանց ցանկը Անոնք որ քիչ մը շատ արժէք կուտան վերլուծական դատումներու մեթասին՝ նորէն պիտի դասնան այն մտածումներուն, զորս ունեցած էին, բարերարութեան լուրը հրապարակ իջած օրէն մինչև անոր զարմին իրաւարանօրէն և վերջնապէս հաստատուած բոտէն:

Ու ամենէն առաջ իր գլուխը պիտի վեր ցցէ հետա այն կարծիքը՝ թէ Մելիգունեան ըրաւ այդ տըւչութիւնը, պարզապէս զրիկեւու համար իր ժառանգորդները կամ մերձաւոր ազգականները, որոնց հետ խոսի պահած էր զինքը միշտ իր զժնեայ բարքը, Ցետոյ, պիտի չըաշուին զուցէ օմանք ըսելէ տակաւին թէ անիկա իր այդ գործին մէջ կրաւորական հնթակայութիւն մը մնացած էր միշտ, ըրած էր ինչ օր ուրիշներն ըսած կամ թելադրած էին միշտ իրեն, այս ու այն կերպով ազգելով իր կամքին վրայ, վերջապէս, պիտի ըսուի ինչ օր ըսուած է յաճախ սոյն բարեկործութեանց առթիւ, որոնք իրենց բնութեամբն խակ անընդունակ են լուռթեան մէջ կամ ի ձածուկ կատարուելու, և լոկ փառասիրութեան պիտի վերազրեն զործն ամբողչ:

Ըսենք անմիջապէս թէ նա որ կը գրէ այս տողերը, իրքեւ մօտէն ձանօթ Մելիգունեանի անձին, և տեղեակ՝ իրազարձութիւններուն, որոնց մէջէն անցաւ իր գործը, վերջին կերպին յանզելէ առաջ, ինքզինքն ի վիճակի կը կարծէ իրենց խօսկան արժէքին վերածելու համար այդ կարծիքը:

254

կրիորդ առարկան թիւնը նոյնքան անհիմն է, և Հակառակ՝ պատմութեան և ճշմարտութեան լիդ անեան եղբայրները, Գրիգոր և Կարապետ, բացարձակապէս մինակ կամ իրարու հնատ միայն են եղած իրենց բարեգործութեան ձրագոռութիւն եւ անոր ձեռնարկին կատարման միջոցին՝ Անոնք, պատերազմէն այ առաջ, փակ կտակ մը յանձնած էին Դահիբէի Առաջնորդարանին մօս ի պահ, իրենց մէկ քրոջը մասնէն վերջը, Կարապետ օր մը եկաւ ետ խնդրել զայն լսելով թէ քանի մը փոփոխութիւններ պիտի կատարեն անոր մէջ։ Դիրք ետ յանձնած առենինիս, երբ Ալղզը չէք մօսնար անշառշառ ըսինք պարզապէս, «Պատահ միայն եղէք, Արքակ յարկ ան բարի ժողով մը, զայն չենք մոցցած երրեք։ Տարիներ ետքը, օր մը, մեծ արևչութեան մեռնարկին սռաջին օրերուն, ինքն խեկ յիշեցուց մեզի թէ իր անմոռանալի խստութիւն էր որ պիտի կատարէր հիմակ աւելի ընդարձակ տարրողութեան մը լրայ։ Այ հասկցուէր թէ ազգային եղած էր՝ մեծ մասամբ՝ իր հին կտակն ալ, զրը հիմակ բռվանդակապէս աղդայինի կը վերածէր, իրեններուն զործն ամրոգչուին լրացած նկատելով։ Մելքոնեան եղբայրները, կը կրկնենք, իրենց բարերարութեան զործին երկնամին մէջ միշտ իրենք միայն են եղած, ու անոր զարգացութիւն մէջ կարապետ միայնակ է եղած միշտու դործին մեին, տրւչութեան կերպին, մատակարարութեան եղանակին, ստացող հաստատութեանց ընտրութեան և ուրիշ օրինական հանդամանքներու մասին, իրեւն խելացի մարդ՝ չէ արհամարհած անշառշառ ամէն խորհուրդ և ցուցունք, ընդհակառակն միտուած է խեկ զանոնք Բայց իրն է գաղափարին և դործին յզացման և իրականացման պատիւն ու փառքը։ Զինքը կրաւորական դիրքի մը մէջ պառկեցնելով՝ այդ պատիւն ու փառքը անկէ խլելու ճիգը անուղիղ հօգիի զործ է միայն։ Մելքոնեան ինքն է իր դործին տէրն ու ճարտարապետը, եթէ շինողները կամ զործաւորները ուրիշներն խեկ եղած ըլլան։

էկ առաջիննեն, իր խոժոռ ու զեկը բարբը չէր հանդուրծեր բնաւ մակերեսի ային զգայութիւններով զրացելու և զրացեցնելու տառանքին: Կը փախչէր ձագիէն, ուզերձէն, երգերէն, գետնամաց յարգանքի ձեւերէն, ոչ միայն համար թերեւ որ տառնց մէջ նոր զիմումի մը նախերգանքը կը զգար յաճախ, ոչ միայն՝ որովհետեւ հանգիստաւը ցուցակութիւնները հանգիստաւը ապէս փախաղարձելու վայելչութիւններէն զուրկ կը նկատէր ինքզինքը, այլ օրացնեան, իբր յոյժ գործնական միտքի տէր անձ, աւելորդ ու անոպէս կը նկատէր այդ ամէնը Ոչ շարութիւնն է պարզապէս՝ ըսելը թէ փառասիրութիւնն էր որ մզկց զայն այս գործին, և յետոյ, ո՞վ կրնայ կըուել մարզոց սիրաբ: Մինչք պիտի վարանէինք ընդունիլ նոյն իսկ՝ թէ փառասիրութեան երկրորդ և մաքրագոյն ձեւն էր որ յեցուցած էր իր հոգին: Իբրև խոճուն և գործնամիտ մարզ, զիտէր անշոշան թէ իր անունին ի՞նչ լոյս պիտի զար օր մը իր գործին: Ու ատո՞ր համար նոյն իսկ, առնատարի և մարդառութեան տառանքներուն մէջ կազմուած այս ոգին ինքզինքին չէր ներեր բնաւ մասածել նոյն իսկ այն կարգի վայելքներուն վրայ, որոնց գայն ու չգալը ապահով էր թէ ա՛լ կախման չունենի իրմէ: Մասնագէտ մը ռւնինք ի մոի՞ որ բաւկան յասակօրէն կը ցուցնէ իր տեսակէտը այդ մասին: Նուըր եօթը տարիներ առաջ, ի դարձին կիպրոսէ, ուր այդ տարիներուն կ'երթար իր Հոգութիւն զաւակներուն մօտ անցընել իր ամսոր, երբ այցելեցինք օր մը իրեն: Աղեքսանդրիին, աւելի քան առաջ կազմուրուած գտնելով զինքը, ակարութիւնը և ներկանք ըսեւու թէ ուրախ ենք շատ հաստատուիք թէ իր գործին փառքը (չէրիմ) զօրացուցած է զինքը Այս ողոտիկ ակնարկութիւնը ամերող անձավից խռավից ձերունին: աչք յարտասուս, գլուխը ուսերուն վրայ զողզողուն, ըստու անիկա: և այդ բառը ետ առ Արքազն Հայր, ես կ'երթամ կիպրոս ամէն տարի, իմ գործէ ոչ թէ (չէրիմ) այլ թէսլիլի (սփոփանք) և Ալառը (երջանկութիւն) միայն ընդունելուու: Անկեղզ էր անԴէտք էր աւելունէլ միայն, այդ բռուէն, ումասունն անցած մարդուն ուսւը սրտմտութիւնը: Ու ճըշմարիս, երից ճշմարիս էր իր խօսքը: Երջանիկ էր ինքը, այդ էր իր փառքը: Փառքը արհամար-հազները միայն, կ'ըսէ Աղվենարի, սոսոգապէս կը փառաւորուին: անոնք կը փախչին փառքէն, բայց փառքը կը գտնէ զիբերնք անորէս: Առաքինութեան շուքն է փառքը, կ'ըսէ ուրիշ մը, որ անրաժան է միշտ անհէ, բայց աղնիւ փառքը, սիրախն մէջ երանութեան փոխուած այդ մաքուր զգացումը: որ ձնունդն է միայն և ո՞չ թէ ձնողը առաքինութեան: Այն կը փառքն ու պարձանիք մեր խոճին վկայութիւնը միայն պէտք է ըլլայց (Բ. Կորնթ. Ա. 12):

Մբգազ հոգիի միայն գործ է փոքրութիւններ վնասել միշտ մեծութիւններոս մէջ: Կղզին-արի, աղիւսի կտօրներով և աւազախինքերով կառուցուած տունները կը փէշին երկու տեղատարափէ վերջ, մեծ և սրբատաշ քարերով կանգնուած էնքնը դարերուն կը նային: Մելգոնեանի գործ իրերայաջնորդ սերունդներուն վիճաւթիւնը պիտի ունենայ հետզհետէ իր մեծութեանը մասին: Եթէ անոր վրայ կան արգարի քանի մը տկարութիւններ, ատոնց յանցանքը ո՛չ թէ իրն է՝ այլ անոնց որ անոր խորհրդատու եղած լինելու խօսաւանքով կ'ուսչին ամէն օր: Իրատես իմաստութիւնը պիտի սրբագրէ հետզհետէ այդ տկարութիւնները Այդ գործը մեծ պիտի մնայ միշտ և հաստատուն, որովհետեւ զայն ներշնչող միակ ոգին՝ բարութեամբ միայն և ազգին միայն տալու զգացումը եղաւ սկիզբէն: Եթէ այդ զգացումը գործին ձագումին մէջ իսկ պղտորուած ըլլար ուրիշ միտուններով, պիտի չտոկար ըստ ինքեան ձանը ան՝ զժուարութիւններուն, զործին հոգը Ա. Հանրապետութիւննէն՝ կ. Պոլսոյ Պատրիարքութեան, անկէ՛ պահ մը՝ Ամերիկեան պօրտին, առա երուացէմի Պատրիարքութեան և, ի վերջոյ, Բարդործականին յանձնելու առթիւ յառաջ եկած իրաց գարձութիւններուն, որոնք քիչ չմըրեկցին բարերարին միտքն ու սիրտը, առանց սակայն ո՛ր մը շեղեցնելու իր զիտաւորութիւնը՝ մէկին կամ միւսին միշտցաւ եղած պարագային ալ՝ միշտ ու միայն ազգին տալու իր առաջարքութենէն:

Առաջին գիրքը՝ այս տըւչութեան գործին մէջ անոր ի հանգէս բերած նկարագրին՝ այդ է՝ աղ-
զին տալու անրունագատ այլ բուռն ուխտը երկրորդը՝ անազմուկ խոնարհութեան այն ողին է,
զոր երեան բերած անիկա առաջին վայրկեանէն մինչև վերջինը, իրեն համար խզի պարտակա-
նութիւն նկատած այդ գործին կատարման միջոցին։ իր ամբողջ ունեցածը, «Պոյին չափ գիշանս
իւր»։ ազգին գոյութեան զանձանակին մէջ ճգելով Աստուծոյ ընծայած այս մեծութիւնը մեզի հա-
մար չի տարբերի բնաւ Աւետարանի այլիքինէն, որ իր ունեցած և չունեցած երկու նաքարակիտը
Տիրոջ նուրիսաբերեր էր Յիուսի ակնարկին առջև։ Այդ կնոջ աղքատութիւնը կամ տուածին բա-
նակը չէր որ անոր դէմքը լուսապսակեց քրիստոնէական բարյականին մէջ, այլ ողին։ Ոչ թէ
առուքը կամ տուողը, այլ որը չունեան շարժառիթն ու կզանակին են որ կը բարձրացնին տրուա-
ծին արժեքն ու նշանակութիւնը Այլիքին լուման և հարուստին յիսուն բիւր սկիններուն գէկը-
հաւասար են Աստուծոյ առջև։ Մելզունեան մինչև իր վերջին շոնչը լրիւ վայելեց այն երջանկու-
թիւնը, զոր Տէրը վիայեց թէ ունի այլին, որովհետեւ կրցաւ իր տուածին մէջ դնել «Պոյին չափ
գիշանս իւր»։ մինչև իր մահը՝ ապրեցաւ անիկա կամաւոր աղքատ, իր գործէն ըլիսած բարեկէն
ընդունելով ցմիջը իր կնուսապահիկ հացն ու հանգիստը։

Ապատում արքայութեան առջև այդ չփաքքիցը մին եղաւ ու մին պիսի մաս ընդ մրշա ազգին պատութեան մէջ՝ Մինձութեան գաղանիքը անզատածու զիսութեամբ, զարգացմամբ կամ գաստիարակութեամբ չէ որ կը բացատրուի. եթէ այդպէս լինէր, կը մուած եւ զարգացեալ մարդոց երամբն մէջ երբեք պիտի չգտնուէ ինչ չարեր և ոճրագործ անձինք: Մինձ մարդոց հոգին բա-

ցաւրութիւնը պէտք է որոնել յաճախ հոգիին մէջ այն ժողովութիւն, որուն զաւակներն են աշնօնք: Աղքին նկարագրին մէջ ձածկուած բարացուցական չողերն են որ, անակնկալ կերպով կը յայտնուին երրիմ, ոսկի զանակներու պէս: Իր այս կամ այն որդւոյն բարոյականին մէջ, անոր նոգաստաւորուած մէկ վայրիեանին: Բարեգուած մայրիկ՝ մը, որոնցմով այնքան հարուստ եղած են կեսարիացի հայ ընտանիքները, թէ ազգաւայր վարժապետ մը, որոնց միւր ցանցաւ չէր եղած գաւառի հին հայ զպրատաններուն մէջ, ստացած էր կայծ մը՝ հայութեան հոգիին զարաւոր անունով ու ճարակը եղած պահպանողականութեան ու սիրոյ մեծ բացէն: Այդ կայծը, նեղոսի բերքի հոմիւտին մէջ, ուր նոյն այն օգին փալուստաններու, հուսութիներու, նուղարներու, ևզիայն ենթերու ընտիր հոյլ մը հասցուցիր է հայրենիքին եւ, աղքին սիրով ու մտածումով տաղորուն: Այդ կայծը, անոնց շունչէն բանկած, կրակ առաւ օր մը, աղքին համատարած զժրախառութեան մէկ մուականին, որպէսզի մարզիկ կարենան հասկնալ թէ Աստուած իսպան չէ լքած այս ժողովուրդը:

Համեզուած ենք ի սրտէ, թէ Մելոնեան իր աղքին ծոցածին ձնունդը, անոր հոգիին ամենէն հարազատ ներկայացուցիչներէն մին եղաւ մեր մէջ: Եւ ատո՞ր մէջ է նոյն իսկ իր մեծութեան գաղանիքը:

Շնորհալիի աղօթքին մէջ ակնարկուած հոգիներէն է անիկա, որոնք այս աշխարհէն մեկնել առաջ իրենց ձեռքովը կը լուսան կը մաքրին ինքինքնին: Կրչանի՛կ մանկանացու, որ ինքնին կերտեց իր անմահութիւնը:

Աղքովին խոնարհի պարտինք իր անուան և յիշատակին առջեւ:

ՅՈՎԱԿԻՄ ՊԵՐՄԱՆԵՍՆ

Իրական և անգնահատիկ կորուսս մըն էր Հելուհուահայ «Խօսնակչին մահը, ոչ միայն կրօնաշունչ եւ բարոյացուցիչ զրականութեան համար, զոր իր բոլոր երեսներուն վրայ հմայիչ զարձուց ան՝ մաքուր սրտի մէջ միշտ թաթիստած իր զրիչովը, այլ հան հայ իրականութեան այսինքն հայ կեանքին համար: Ճշմարտապէս բարի հոգիի մը մարմնացումը եղաւ ան: Ուր որ ազրեցաւ, աւելի ճիշդ՝ ուր որ պատիւին հոգը եւ առողջութեան հարկը տարաւ զինքը: Լողանի իր բոյնին մէջ, Ալպեանց ձիւնազագագաթ սարերուն զէմ յանդիման եւ լիմանի խաղաղիկ ավերուն վրայ, զբացնութեանը մէջ՝ Քրափդ-Պանարի անսպառ սիրով ու երկայնմուռթեամբը զեր մինչեւ երեկ տեսած Զուիցիրանայ սրբանոցին, որուն մտածումը իր մեծագոյն սրբամաշուրներէն մին եղաւ, իր պատուական կողակցին հետ՝ Ակիզաս-Պրիսիլուան եղած էր ան այդ պրատի զաղութիւն մէջ: Ճանշնալ պէտք էր զինքը իր ընտանիկան այդ յարկին տակ մանաւանդ, իր մատինազարանին ու զրանդանին մէջտեղ: Իր հաւատարին ամենօրեայ հրայրբներուն եւ սիրոյն ականակիտ ամրծութեանը մէջ հասկնալու համար թէ կրանքին զցացումը ի՞նչպէս բարոյականի կը փոխուի մարդուն կեանքին և նոյն իսկ գրականութեանը մէջ: — Ցաւերժ հանգիստ իր հոգւոյն:

Proprietor — His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor — Father Karekine Bulbulian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.